47ՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 817 Կ. ՊՈԼԻՍ ԵՐԵՔՇԱԲԹԻ 24 ՓԵՏՐՈՒԱՐ 8 ՄԱՐՏ 1904 21 ՁԻԼՀԻՋՋԷ 1321 — 24 ՇՈՒՊԱԹ 1319

Journal Arménien
MANZOUMÉ-I-EFKIAR
Grand' Rue de la S-Porte,
CONSTANTINOPLE

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ
ՈՐՈՒ Կ'ՈՒՂՂՈՒԻ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԳՐՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ
38, Գալաթիոյ Մեծ Փողոցի, 38

Խմբագրութեան ու զրաւոր գրութիւններ եւ լեռ տրուիլը։

Մանզումէի Էֆքիար

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԱԶԱՒՈՏԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

منظومهٔ افکار
ارمنیجه یوی وسیاسی غزیتهدر
صاحب امتیازی : اوهانس قریر
اداره خانهسی : باب عالی جادهسنده نومرو ۳۸

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Տարեկան	Վեցամսեայ
Պոլսոյ համար	80 գր.	50 գր.
Գաւառներու համար	108 »	60 »
Արտասահմանի համար	25 ֆր.	13 ֆր.

ՑԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մէկ անգամի համար, տողը 5 գրուշ,
Մեկ անգամէ աւելի ծանուցմանց համար մասնաւոր պայմաններ։

10 ՓԱՐԱ — ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ "ՄԱՆԶՈՒՄԷ„ ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ՕՐ ԱՌՇԱԼՈՅՍԻՆ — 10 ՓԱՐԱ

ՎԱՂՈՒԱՆ ԹԻՒՈՎ Տ. ՎԱԼԱՆԹԻՆ ՆԱԼԲԱՏ

Յատկապէս «Մանզումէ»ի համար գրած է սա շահեկան խնդրին վրայ թէ՝

ԹՆԴՀԱԲԵՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԴԻԵՑՈՒՄԸ ՕԳՏԱԿԱՐ Է ԿԻՆԵՐՈՒՆ

ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ն ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԸ ԵՒ ՌԱՏԻՈՄԸ

Ն. ճառագայթները և Ռատիոմի գիւտերը բաւական մեծ աղմուկ հանեցին վերջերս գիտական շրջանակներու մէջ և Եւրոպական բազմաթիւ հանդէսներ օրը օրին մասնաւոր յօդուածներ հրատարակեցին անոնց վրայ։

Մանզումէի ալնիւ ընթերցողները գիտական այսպիսի կարեւոր նորութենէ մը չզրկելու համար, խորհեցանք համառօտ տեսութիւն մը ընել վերոյիշեալ գիւտերուն վրայ։

Ն. ճառագայթներու գիւտը կը պարտինք նախ երեւելի ընդէր Պ. Բէքոլոի, որ առաջին անգամ ըլլալով երեւան հանեց Ն. ճառագայթներու գոյութիւնը, և ապա Նանսի բժշկական համալսարանի Բրոֆէսէօռներէն՝ աօքթ. Շարբանթիէի, որ պարզեց յիշեալ ճառագայթներու բնախօսական դերը, ապացուցանելով թէ մարդկային մարմինը Ն. ճառագայթներ կ'արձակէ։

Պ. Շարբանթիէ ջղային ճաճումները ուսումնասիրած ատեն, նշմարեց թէ հրաբգելը, մկանի մը մօտեցած պահուն, մասնաւոր փայլ մը կը ստանար, ինչ որ արդիւնք նկատեց մկաններէ արձակուած ճառագայթներու գոյութեան։ Իր փորձը մարմնոյ ուրիշ մասերու վրայ կրկնելով՝ տեսաւ թէ մարդկային մարմինը ամէն կէտէ, քիչ թէ շատ քանակութեամբ, կ'արձակէ նմանօրինակ ճառագայթներ, զորս Ն. ճառագայթ անունով յորջորջեց։ Յետոյ իր փորձերը հետզհետէ առաջ տանելով դիտեց թէ ջղային կեդրոններու մէջ Ն. ճառագայթները աւելի առատօրէն կը բխէին, որմէ հետեւցուց թէ Ն ճառագայթներու քանակը ուղղով կերպով կը համեմատի ջղային դրութեան հետ, այսինքն որչափ որ ջղային դրութիւնը զօրաւոր է, այնչափ աւելի Ն. ճառագայթներու քանակը շատ է։ Այս սկզբունքին վրայ հիմնուելով՝ յայտարարեց թէ ջղային մարդիկ ոչ-ջղայիններէն աւելի մեծաքանակ Ն ճառագայթներ կ'արտադրեն։

Սխալ է ենթադրել թէ Պ. Շարբանթիէի փորձին յաջողութեան համար 2-3 ժամ շարունակ մթութեան մէջ մնալը անհրաժեշտ պայման մըն է. անմիջական արդիւնք ձեռք բերելու համար, պէտք է առնել թուղթի կտոր մը ու անոր մէկ մասը լուսածնական ծծումբով ծածկելէ յետոյ, մութ սենեակի մը մէջ, մկանի մը մօտեցնելու է զայն. պիտի տեսնենք թէ հրաբգելը ջղային կամ մկանային կեդրոններուն մօտենալով, հետզհետէ աւելի կը փայլի և այս ամէնը մէկ քանի վայրկեանի տեւողութեան մէջ։

Ն. ճառագայթները Ռ. ճառագայթներուն պէս, կրնան ամէնէն անթափանց մարմիններուն մէջէն անցնիլ, ինչ որ մեզի կը թոյլատրէ դիտելու մեր ներքին գործարաններու շարժումներն ու գործողութիւնները, քննելու արեան շրջանը, սրտի և թոքերու ընդլայնումը, որոշելու մկաններու, ստոծանիին, ստամոքսին, երիկամունքներու դիրքն ու վիճակը, ևն., ևն.։ Հետեւաբար, բժշկական տեսակէտով մեծ կարեւորութիւն ունին վերոյիշեալ ճառագայթները։

Ն ճառագայթներու գիւտը Պ. Շարբանթիէի անդուլ ջանքերուն շնորհիւ, գործնական հանգամանք մըն ալ առած է։ Յիշեալ գիտնականը հնարած է սիլֆիւր տը բալսիումի պարզ գունտէ բաղկացած նոր գործիք մը, որ մթութեան մէջ իր գոյնը կը փոխէ մերձաւոր մարմիններէ արձակուած Ն. ճառագայթներու զօրութեան համեմատ։

Պ. Շարբանթիէ յաջողած է նաև ապացուցանել թէ Ն. ճառագայթները ամէնէն աւելի ներուժ վիճակի մէջ կը գտնուին ջղային կեդրոններու և ողնայարին չորջը։ Կը կարծուի թէ Ն. ճառագայթները մեծ դեր կը խաղան մարդկային մեքենական կեանքին, շարժումներուն և արտաքին աշխարհին հետ ունեցած յարաբերութիւններուն մէջ։

Վերջապէս այս նոր գիւտով մասամբ կը բացատրուին մտգնիսականութեան և թելադրութեան երեւոյթները։

ՌԱՏԻՈՄԸ.—

Տէր և Տիկին Քիւրի Իւրանիոմը տարբաղադրելու ատեն գտան Ռատիոմ կոչուած հրաշալի տարրը։

Այս տարօրինակ մարմինը՝ Ռ. և Ն. ճառագայթներուն նման՝ կ'արձակէ անտեսանելի ճառագայթներ, որոնք անթափանց մարմիններու, ինչպէս նաև հայելիներու և պրիսմակներու մէջէն կ'անցնին, առանց շեղելու իրենց ճամբէն և հետեւելով միշտ ուղիղ գիծի մը։

Ռատիոմի ճառագայթները ունին ինքնաժին և անսպառ ճառագայթում մը ու այդ տեսակէտով կը տարբերին Ռ և Ն ճառագայթներէն, որոնք իրենց զօրութիւնը արտաքին աղբիւրներէ կը ստանան։

Ռատիոմը կը ստացուի Պրոմիւր և Քլօրիւր աղերու վիճակով, որոնք ինքնին լուսատու են և լուսանկարչական ըլլաքներու վրայ կ'աղդեն։

Ռատիոմը լոյսի, ջերմութեան և եկեղբտրականութեան մշտական, յորդահոս և անսպառ աղբիւր մըն է. հեզուկ օդի մէջ պաղեցնելով, կարելի է իւրացնել զայն։

Մադնէսը կը տարբաղադրէ Ռատիոմի ճառագայթները և դրական ու բացասական էլեկտրականութիւնով կը բեռնաւորէ զանոնք. բացասական էլեկտրականութիւնով բեռնաւորուած ճառագայթները, պարզ լոյսին պէս, երկվայրկեանի մը մէջ 300,000 քիլոմէթր ճամբայ կը կտրեն։

Ռատիոմը իր բնական վիճակին մէջ միջավայրի ջերմութենէն գրեթէ միշտ 3-4 աստիճան բարձր է։ Իր ծանրութիւնը, ելեկտրական և ճառագայթումի զօրութիւններուն միանալով, կ'արտադրէ այնպիսի ուժ մը, որուն վրայ մարդ չկրնար գաղափար կազմել։

Երբ ձեռքերնիս կամ մեր մարմնոյ որ և է անդամը Ռատիոմի աղ պարունակող շիշի մը դպցնենք, նախապէս ամենուին բան մը չենք զգար. բայց երբ ձեռքերնիս մեւեանոյն դիրքին մէջ չարունակաբար պահենք, մեր ձեռքին մորթը կը սկսի կազմալուծուիլ, մինչեւ որ մարմնոյ նոյն մասն վրայ վէրք մը գոյանայ, որուն բուժումը մասնաւոր խնամքի ու դարմանումի կը կարօտի։

Գիտունները Ռատիոմի այս վերջին յատկութենէն սքտուիլ ուզելով՝ փորձեցին բուժել քաղցկեղը և ուրիշ մորթային հիւանդութիւններ, բայց տակաւին մինչեւ այսօր յաջող արդիւնքի մը հասած չեն։

Ռատիոմի ճառագայթները ջղային կեդրոնները անդամալուծելու յատկութիւնն ալ ունին։

Վերջապէս այս տարօրինակ մարմինը լի է հրաշալի ու թաքուն դաղտնիքներով, որոնց վրայ գիտութիւնը առայժմ չէ կրցած լոյս սփռել։ Անուրանալի է թէ Ռատիոմի գիւտը, ուրիշ ամէն գիւտերէ աւելի հետաքրքրաշարժ է և կը խոստանայ մեծ յեղաշրջում առաջ բերել գիտական աշխարհին մէջ։

ՀՐԱՉԵԱՑ ՏԷՐՈՍԿԻ

ԱՊԱԳԱՅ ՍԵՐՈՒՆԴԸ ԿՐԹԱԿԱՆ ՏԵՍԱԿԷՏՈՎ

ՄԱՆՈՒԿՆԵՐԸ

Ընդհանրապէս ծնողներու ակնկալութիւնն է տեսնել իրենց զաւակներուն մտքով զարգացումը անոնց պատանեկութեան տարիքին մէջ. բայց չեն խորհիր թէ ասիկայ մէկին է այն բազմաթիւ մեծ սխալներէն, զորս կը գործենք չյիշելով հոգեբանական ոսկեղէն կանոնը, «Մարդ որքան զգացողութիւններ ընդունի մանկութեան ատեն, այնքան լաւ է, որովհետեւ երբ մեծնայ պահեստի շատ ատաղձ ունենալով կրնայ գլուխ հանել մտադրած գործը»։ Ըսել կ'ուզուի թէ այն որ իր մատաղ տարիքին մէջ շատ մը ըմբռնումներ ամբարելու եռեւէ կ'ըլլայ, երբ մեծնայ ատոնց շնորհիւ կրնայ մեծ խորհող մը ըլլալ, քանի որ իրերը իրարու հետ բաղդատելու առատ նիւթ ունի և քանի որ բաղդատել ալ խորհիլ ըսել է։

Ծնողքներու ակնկալութիւնը և յոյսը ինչ է լղկուելու համար գպրոց դրկուելիք անտաղ մաքերու մասին։ Ամէն ծնողքի փափաքը ըլլալու է և է, իր տղուն միաքը գիտութեան առջեւ բանալ և աշխատութեան սկզբունքները սորվեցնել տալ. ասկէ աւելի բան քիչեր են որ կ'ակնկալեն։

Ինչ է նաեւ ծնողաց ակնկալութիւնը, որ իրենց զաւակները մանկապարտէզներ կը դրկեն։

Դժբաղդաբար բոլորովին սխալ է այն գաղափարը որ բունած է հայ ծնողքներու սրտին մէջ, և որ տակաւ ծլարձակմամբ ծառի մը երեւոյթը կ'առնէ։ Ծնողք կը կարծեն թէ այդ մանկապարտէզ յորջորջուած վայրերը լոկ խաղի և զուարճութեան տեղեր են և չունին իրենց մէջ կրթիչ տարր մը։ Անա հոս է որ շատեր ծուռ շաւղի կը հետեւին, պանդք դառնալով միայն երեւութականէն, որովհետեւ բնաւ չեն խորհիր թէ այդ խաղցուած խաղերուն մէջէն պտղիկները պիտի ստանան մտային, բարոյական և հոգեկան անուդը։

Այս ծուռ կարծիքին բուն պատճառներէն մէկն ալ, մանկապարտէզներու անճարակութիւնն է՝ իրենց պաշտօնին մէջ, որ առաջ կուգայ մանկավարժութիւն լաւ, կամ գրեթէ բնաւ ուսած չըլլալէն և մանկապարտէզներու ուսման նպատակին լիովին գիտակ չըլլալնէն։

Եթէ մարդ լաւ հասկցած չէ իր գործին նպատակը ինչպէս յոյս կրնայ ունենալ այդ գործին մէջ յառաջդիմելու և դայն յաջողութեամբ պսակելու։ Անա՛ ատոնք են էական պատճառները այն թիւր ըմբռնումին որ ժողովուրդը կը տածէ հանդէպ մանկապարտէզներու։

Պոլսոյ մէջ կը գտնուին մէկէ աւելի մանկապարտէզներ, որոնք բնաւ չեն կրցած ունենալ մանկապարտէզներու յատուկ բոլոր յատկութիւնները, բացի մէկ քանիէն որոնք թէպէտ անոնց և նոր սկսած, բայց պիտի կրնան մօտենալ մտադրուած դաղափարական նշանակէտին։

Այս նորահաստատ մանկապարտէզները կրցած են ըմբռնել իրենց էութեան նպատակը և ըստ այմմ կը գործեն շնորհիւ ուսուցանողներու առած ընտիր կրթութեան։ Ուստի կարժէ որ քիչ մըն ալ այդ նորելուկներուն յառնենք մեր աչքերը և դիտենք եւրոպական մեթոտով մարզուած մանուկները. եթէ անգամ մը որ ուշի ուշով քննութեան առարկայ ընենք, պիտի կրնանք նշմարել այն մեծ տարբերութիւնը որ կը կենայ հին և նոր մանկապարտէզներու մէջ։ Մամի մը բոցերէն կտուցը շատ լուսաւոր կերեւի մութ սենեկի մը մը մէջ, բայց անգամ մը որ ներս կը մտցնեն լամբարին շողշողուն բացաձակ պատրոյգը, այդ պարագային մոմին լոյսը կը նսեմանայ։

Գաղաքակրթութեան ճամբուն մէջ առաջդիմելու համար պէտք է ապագայ սերունդը յանձնել բանիբուն և իրենց պաշտօնին գիտակ կրթական գործիչներու (նոր մանկապարտէզներու)։

Կը կարծուի թէ տուն. դպրոց (վարպետուտու) կոչուած տուներն ալ մանկապարտէզի փոքրիկ մանրանկար մը կը պատկերացնեն։ Բայց այս կարծիքը հիմնովին սխալ է, որովհետեւ անոնց նշանաբանը բնաւ չհամապատասխաններ իրական մանկապարտէզներու նշանաբանին որ է, «Մանուկը բնաւ պէտք չէ խորհելու ենթակայ ընել ու է կերպով, մինչև որ ըմբռնումներու ստացումով միտքը բաւական չզարգանայ»։

Բայց մանուկը տուն. դպրոց կոչուածներուն մէջ թերական կը կարդայ որ ըսել է կը խորհի, և այս բանը հակառակ է մանկապարտէզի սկզբունքին։ Խորհիլ՝ բաղդատել ըսել է։ Երբ բաղդատութեան նիւթ չգտնուի, տղուն միտքը կը խանգարուի խորհելու պէտքէն մղուած և այն ուշիմութիւնը որ առաջ ունէր կը կորսնցնէ։ Եւ կը վերջանայ տղուն մտային կարողութիւններէն էն կարեւորին գուլնալովը։

Ղ. Հ. Թ. Ա.

ԱՐՏԱՔԻՆ

ՊԱՏԵՐԱԶՄԸ

ԱՐՇԱՒԱՆՔ ՔՈՐԷԱՅԻ ՄԷՋ

ՃԱԲՈՆՑԻՔ ՄԱՆՁՈՒՐԻՈՅ ՄԷՋ

ԴԻՄԱԴՐՈՒԹԵԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆՆԵՐ ԲՈՐԹ ԱՐԹՈՒՐԻ ՄԷՋ

(Վերջին եւրոպական թղթաբերով առնուած թերթերեն։ Դեպքերը պատմուած իրենց կանոնաւորութեան մէջ եւ շարունակաբար)։

ԲԱՐԻԶ, Մարտ 3. — Երկուսակ զիրար կը ժողվեն և կը համախմբուին։

Ճաբոնցիք տենդոտ փութով մը կը շարունակեն զօրք ցամաք հանել Զէմուլբօ։ Բանակին Սպայակոյտը երէկ հոն հասաւ, կամ ամէն պարագայի մէջ, այսօր պիտի հասնի։ Հրետանիի նոր մարտկոցներ կը սպասուին։

Ռուսք ի վիճակի կը դնեն Բորթ Արթուրի ամրութիւնները, և կը պատրաստուին դիմադրել կանոնաւոր պաշարման։ Զօրավար Մաքարով այսօր կը հասնի և կը սոսնձնէ Նաւատորմին վերին հրամասարութիւնը յաջորդելով ծովակալ Սթարքի, որ քաջաբար կատարեց իր պարտաւորութիւնը։

Անա երկու ընդծողեայ նոր հեռագրագիրներ, զոր Մաքէնի համբաւաւոր թղթակիցը ղրկած է.—

ԽԱՐԳԻՆ, Մարս 2. — Ժամը 9.30 առաւօտ.—Զրոյց կը չրջի թէ Թիանկ և Մա չինացի զօրավարները կը բաղդին Զինասանի չէզոքութեան դէմ։ Երկուքն ալ Բեքին գրեր են, թախանձելով արքունիքին որ արտօնուին իրենք ճաբոնցիներուն միանալ։

Այսօր ստուգուած է թէ ճաբոնցիք առաջին օրերուն փորձեր են զօրք ցամաք հանել Թիենսիա, Շանհայքուանի մօտ, բայց Զինացիք հակառակեր են և արդիլեր են ամէն գործողութիւն իրենց ցամաքին վրայ։

Մուքտէնի և Նիուչուանկի միջեւ, անդրմանչուրիական երկաթուղիին մէկ փոքրիկ կայարանն եղող Լիաօհանկ հետզհետէ շատ կարեւոր կեդրոն մը դ'ըլլայ ռուսական ստուար բանակի մը։

Զարմանք կը յայտնուի թէ ճաբոնցիք դեռ Տալնիի վրայ չեն յարձակած։ Այս քաղաքին հանդէպ իրենց յարգանքին պատճառը ա՛յն է թէ Տալնի պաշտպանուած է առաջին կարգի ընդծովեայ ականներով, որոնք շատ հեռուն տարածուած են ծովուն մէջ և կ'արգիլեն նաւահանգստին մուտքը։

Վերջին կանոնաւոր կառավարմներով Բորթ Արթուրէն հոս հասնող համբաւները կը պատմեն թէ քաղաքը հանդարտ է։ Մերթ ընդ մերթ անվնաս թնդանօթաձգութիւններ կը լսուին, և տեսակ մը սովորութիւն դարձած է ա՛լ։ Այս կողմերը բնակող Ֆրանսացիք կը զարմանան որ դեռ ոչ է ֆրանսական նաւ մը չեկաւ չառաւ զիրենք։

Զինացի կարծեցեալ ուսուցուրներ այս միջոցս բազմութեամբ համախմբուած են Մոնկոլիոյ սահմանագլխուն վրայ։ Ռուս զօրավար Նաւորով կը դիտէ սակայն անոնց շարժումները։

«ԲԻԼԻՌ ԺԻՏԱՌ»

Քոնքրոլէ ռանցած. «ԶՕՐԱՎԱՐ ՎՕԼՔՈՎ»

ԽԱՐԳԻՆ, Մարս 2. — Ժամը 8.30 իրիկուն.—Բորթ Արթուրի թղթակիցը կը գրէ ինձի թէ քաղաքը հանդարտ է։ Փողոցներուն մէջ անցորդներուն թիւը ցանցառ է, ա՛յն փողոցներուն մէջ որոնք երբեմն ա՛յնքան զուարթ և ա՛յնքան ազեւորուած էին։ Սպայ, նաւաղ, բեռնակիր, ամէնքը կ'աշխատին գիշեր ցերեկ կայարանին մէջ և աւազանին մէջ, ռազմամթերքներու և նպարներու փոխադրութեան համար։ Բերդերուն զինուորները անհրաժեշտ պայման մըն է. անմիջական արդիւնք ձեռք բերելու համար, պէտք է առնել թուղթի կտոր մը ու անոր մէկ մասը լուսածնական ծծումբով ծածկելէ յետոյ, մութ սենեակի մը մէջ, մկանի մը մօտեցնելու է զայն. պիտի տեսնենք թէ հրաբգելը ջղային կամ մկանային կեդրոններուն մօտենալով, հետզհետէ աւելի կը փայլի և այս ամէնը մէկ քանի վայրկեանի տեւողութեան մէջ։

Ն. ճառագայթները Ռ. ճառագայթներուն պէս, կրնան ամէնէն անթափանց մարմիններուն մէջէն անցնիլ, ինչ որ մեզի կը թոյլատրէ դիտելու մեր ներքին գործարաններու շարժումներն ու գործողութիւնները, քննելու արեան շրջանը, սրտի և թոքերու ընդլայնումը, որոշելու մկաններու, ստոծանիին, ստամոքսին, երիկամունքներու դիրքն ու վիճակը, ևն., ևն.։ Հետեւաբար, բժշկական տեսակէտով մեծ կարեւորութիւն ունին վերոյիշեալ ճառագայթները։

Ն ճառագայթներու գիւտը Պ. Շարբանթիէի անդուլ ջանքերուն շնորհիւ, գործնական հանգամանք մըն ալ առած է։ Յիշեալ գիտնականը հնարած է սիլֆիւր տը բալսիումի պարզ գունտէ բաղկացած նոր գործիք մը, որ մթութեան մէջ իր գոյնը կը փոխէ մերձաւոր մարմիններէ արձակուած Ն. ճառագայթներու զօրութեան համեմատ։

Պ. Շարբանթիէ յաջողած է նաև ապացուցանել թէ Ն. ճառագայթները ամէնէն աւելի ներուժ վիճակի մէջ կը գտնուին ջղային կեդրոններու և ողնայարին չորջը։ Կը կարծուի թէ Ն. ճառագայթները մեծ դեր կը խաղան մարդկային մեքենական կեանքին, շարժումներուն և արտաքին աշխարհին հետ ունեցած յարաբերութիւններուն մէջ։

Վերջապէս այս նոր գիւտով մասամբ կը բացատրուին մտգնիսականութեան և թելադրութեան երեւոյթները։

ՌԱՏԻՈՄԸ.—

Տէր և Տիկին Քիւրի Իւրանիոմը տարբաղադրելու ատեն գտան Ռատիոմ կոչուած հրաշալի տարրը։

Այս տարօրինակ մարմինը՝ Ռ. և Ն. ճառագայթներուն նման՝ կ'արձակէ անտեսանելի ճառագայթներ, որոնք անթափանց մարմիններու, ինչպէս նաև հայելիներու և պրիսմակներու մէջէն կ'անցնին, առանց շեղելու իրենց ճամբէն և հետեւելով միշտ ուղիղ գիծի մը։

Ռատիոմի ճառագայթները ունին ինքնաժին և անսպառ ճառագայթում մը ու այդ տեսակէտով կը տարբերին Ռ և Ն ճառագայթներէն, որոնք իրենց զօրութիւնը արտաքին աղբիւրներէ կը ստանան։

Ռատիոմը կը ստացուի Պրոմիւր և Քլօրիւր աղերու վիճակով, որոնք ինքնին լուսատու են և լուսանկարչական ըլլաքներու վրայ կ'աղդեն։

Ռատիոմը լոյսի, ջերմութեան և եկեղբտրականութեան մշտական, յորդահոս և անսպառ աղբիւր մըն է. հեզուկ օդի մէջ պաղեցնելով, կարելի է իւրացնել զայն։

Մադնէսը կը տարբաղադրէ Ռատիոմի ճառագայթները և դրական ու բացասական էլեկտրականութիւնով կը բեռնաւորէ զանոնք. բացասական էլեկտրականութիւնով բեռնաւորուած ճառագայթները, պարզ լոյսին պէս, երկվայրկեանի մը մէջ 300,000 քիլոմէթր ճամբայ կը կտրեն։

Ռատիոմը իր բնական վիճակին մէջ միջավայրի ջերմութենէն գրեթէ միշտ 3-4 աստիճան բարձր է։ Իր ծանրութիւնը, ելեկտրական և ճառագայթումի զօրութիւններուն միանալով, կ'արտադրէ այնպիսի ուժ մը, որուն վրայ մարդ չկրնար գաղափար կազմել։

Երբ ձեռքերնիս կամ մեր մարմնոյ որ և է անդամը Ռատիոմի աղ պարունակող շիշի մը դպցնենք, նախապէս ամենուին բան մը չենք զգար. բայց երբ ձեռքերնիս մեւեանոյն դիրքին մէջ չարունակաբար պահենք, մեր ձեռքին մորթը կը սկսի կազմալուծուիլ, մինչեւ որ մարմնոյ նոյն մասն վրայ վէրք մը գոյանայ, որուն բուժումը մասնաւոր խնամքի ու դարմանումի կը կարօտի։

Գիտունները Ռատիոմի այս վերջին յատկութենէն սքտուիլ ուզելով՝ փորձեցին բուժել քաղցկեղը և ուրիշ մորթային հիւանդութիւններ, բայց տակաւին մինչեւ այսօր յաջող արդիւնքի մը հասած չեն։

Ռատիոմի ճառագայթները ջղային կեդրոնները անդամալուծելու յատկութիւնն ալ ունին։

Վերջապէս այս տարօրինակ մարմինը լի է հրաշալի ու թաքուն դաղտնիքներով, որոնց վրայ գիտութիւնը առայժմ չէ կրցած լոյս սփռել։ Անուրանալի է թէ Ռատիոմի գիւտը, ուրիշ ամէն գիւտերէ աւելի հետաքրքրաշարժ է և կը խոստանայ մեծ յեղաշրջում առաջ բերել գիտական աշխարհին մէջ։

ՀՐԱՉԵԱՑ ՏԷՐՈՍԿԻ

ԱՊԱԳԱՅ ՍԵՐՈՒՆԴԸ ԿՐԹԱԿԱՆ ՏԵՍԱԿԷՏՈՎ

ՄԱՆՈՒԿՆԵՐԸ

Ընդհանրապէս ծնողներու ակնկալութիւնն է տեսնել իրենց զաւակներուն մտքով զարգացումը անոնց պատանեկութեան տարիքին մէջ. բայց չեն խորհիր թէ ասիկայ մէկին է այն բազմաթիւ մեծ սխալներէն, զորս կը գործենք չյիշելով հոգեբանական ոսկեղէն կանոնը, «Մարդ որքան զգացողութիւններ ընդունի մանկութեան ատեն, այնքան լաւ է, որովհետեւ երբ մեծնայ պահեստի շատ ատաղձ ունենալով կրնայ գլուխ հանել մտադրած գործը»։ Ըսել կ'ուզուի թէ այն որ իր մատաղ տարիքին մէջ շատ մը ըմբռնումներ ամբարելու եռեւէ կ'ըլլայ, երբ մեծնայ ատոնց շնորհիւ կրնայ մեծ խորհող մը ըլլալ, քանի որ իրերը իրարու հետ բաղդատելու առատ նիւթ ունի և քանի որ բաղդատել ալ խորհիլ ըսել է։

Ծնողքներու ակնկալութիւնը և յոյսը ինչ է լղկուելու համար գպրոց դրկուելիք անտաղ մաքերու մասին։ Ամէն ծնողքի փափաքը ըլլալու է և է, իր տղուն միաքը գիտութեան առջեւ բանալ և աշխատութեան սկզբունքները սորվեցնել տալ. ասկէ աւելի բան քիչեր են որ կ'ակնկալեն։

Ինչ է նաեւ ծնողաց ակնկալութիւնը, որ իրենց զաւակները մանկապարտէզներ կը դրկեն։

Դժբաղդաբար բոլորովին սխալ է այն գաղափարը որ բունած է հայ ծնողքներու սրտին մէջ, և որ տակաւ ծլարձակմամբ ծառի մը երեւոյթը կ'առնէ։ Ծնողք կը կարծեն թէ այդ մանկապարտէզ յորջորջուած վայրերը լոկ խաղի և զուարճութեան տեղեր են և չունին իրենց մէջ կրթիչ տարր մը։ Անա հոս է որ շատեր ծուռ շաւղի կը հետեւին, պանդք դառնալով միայն երեւութականէն, որովհետեւ բնաւ չեն խորհիր թէ այդ խաղցուած խաղերուն մէջէն պտղիկները պիտի ստանան մտային, բարոյական և հոգեկան անուդը։

Այս ծուռ կարծիքին բուն պատճառներէն մէկն ալ, մանկապարտէզներու անճարակութիւնն է՝ իրենց պաշտօնին մէջ, որ առաջ կուգայ մանկավարժութիւն լաւ, կամ գրեթէ բնաւ ուսած չըլլալէն և մանկապարտէզներու ուսման նպատակին լիովին գիտակ չըլլալնէն։

Եթէ մարդ լաւ հասկցած չէ իր գործին նպատակը ինչպէս յոյս կրնայ ունենալ այդ գործին մէջ յառաջդիմելու և դայն յաջողութեամբ պսակելու։ Անա՛ ատոնք են էական պատճառները այն թիւր ըմբռնումին որ ժողովուրդը կը տածէ հանդէպ մանկապարտէզներու։

Պոլսոյ մէջ կը գտնուին մէկէ աւելի մանկապարտէզներ, որոնք բնաւ չեն կրցած ունենալ մանկապարտէզներու յատուկ բոլոր յատկութիւնները, բացի մէկ քանիէն որոնք թէպէտ անոնց և նոր սկսած, բայց պիտի կրնան մօտենալ մտադրուած դաղափարական նշանակէտին։

Այս նորահաստատ մանկապարտէզները կրցած են ըմբռնել իրենց էութեան նպատակը և ըստ այմմ կը գործեն շնորհիւ ուսուցանողներու առած ընտիր կրթութեան։ Ուստի կարժէ որ քիչ մըն ալ այդ նորելուկներուն յառնենք մեր աչքերը և դիտենք եւրոպական մեթոտով մարզուած մանուկները. եթէ անգամ մը որ ուշի ուշով քննութեան առարկայ ընենք, պիտի կրնանք նշմարել այն մեծ տարբերութիւնը որ կը կենայ հին և նոր մանկապարտէզներու մէջ։ Մամի մը բոցերէն կտուցը շատ լուսաւոր կերեւի մութ սենեկի մը մը մէջ, բայց անգամ մը որ ներս կը մտցնեն լամբարին շողշողուն բացաձակ պատրոյգը, այդ պարագային մոմին լոյսը կը նսեմանայ։

Գաղաքակրթութեան ճամբուն մէջ առաջդիմելու համար պէտք է ապագայ սերունդը յանձնել բանիբուն և իրենց պաշտօնին գիտակ կրթական գործիչներու (նոր մանկապարտէզներու)։

Կը կարծուի թէ տուն. դպրոց (վարպետուտու) կոչուած տուներն ալ մանկապարտէզի փոքրիկ մանրանկար մը կը պատկերացնեն։ Բայց այս կարծիքը հիմնովին սխալ է, որովհետեւ անոնց նշանաբանը բնաւ չհամապատասխաններ իրական մանկապարտէզներու նշանաբանին որ է, «Մանուկը բնաւ պէտք չէ խորհելու ենթակայ ընել ու է կերպով, մինչև որ ըմբռնումներու ստացումով միտքը բաւական չզարգանայ»։

Բայց մանուկը տուն. դպրոց կոչուածներուն մէջ թերական կը կարդայ որ ըսել է կը խորհի, և այս բանը հակառակ է մանկապարտէզի սկզբունքին։ Խորհիլ՝ բաղդատել ըսել է։ Երբ բաղդատութեան նիւթ չգտնուի, տղուն միտքը կը խանգարուի խորհելու պէտքէն մղուած և այն ուշիմութիւնը որ առաջ ունէր կը կորսնցնէ։ Եւ կը վերջանայ տղուն մտային կարողութիւններէն էն կարեւորին գուլնալովը։

Ղ. Հ. Թ. Ա.

ԱՐՏԱՔԻՆ

ՊԱՏԵՐԱԶՄԸ

ԱՐՇԱՒԱՆՔ ՔՈՐԷԱՅԻ ՄԷՋ

ՃԱԲՈՆՑԻՔ ՄԱՆՁՈՒՐԻՈՅ ՄԷՋ

ԴԻՄԱԴՐՈՒԹԵԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆՆԵՐ ԲՈՐԹ ԱՐԹՈՒՐԻ ՄԷՋ

(Վերջին եւրոպական թղթաբերով առնուած թերթերեն։ Դեպքերը պատմուած իրենց կանոնաւորութեան մէջ եւ շարունակաբար)։

ԲԱՐԻԶ, Մարտ 3. — Երկուսակ զիրար կը ժողվեն և կը համախմբուին։

Ճաբոնցիք տենդոտ փութով մը կը շարունակեն զօրք ցամաք հանել Զէմուլբօ։ Բանակին Սպայակոյտը երէկ հոն հասաւ, կամ ամէն պարագայի մէջ, այսօր պիտի հասնի։ Հրետանիի նոր մարտկոցներ կը սպասուին։

Ռուսք ի վիճակի կը դնեն Բորթ Արթուրի ամրութիւնները, և կը պատրաստուին դիմադրել կանոնաւոր պաշարման։ Զօրավար Մաքարով այսօր կը հասնի և կը սոսնձնէ Նաւատորմին վերին հրամասարութիւնը յաջորդելով ծովակալ Սթարքի, որ քաջաբար կատարեց իր պարտաւորութիւնը։

Անա երկու ընդծողեայ նոր հեռագրագիրներ, զոր Մաքէնի համբաւաւոր թղթակիցը ղրկած է.—

ԽԱՐԳԻՆ, Մարս 2. — Ժամը 9.30 առաւօտ.—Զրոյց կը չրջի թէ Թիանկ և Մա չինացի զօրավարները կը բաղդին Զինասանի չէզոքութեան դէմ։ Երկուքն ալ Բեքին գրեր են, թախանձելով արքունիքին որ արտօնուին իրենք ճաբոնցիներուն միանալ։

Այսօր ստուգուած է թէ ճաբոնցիք առաջին օրերուն փորձեր են զօրք ցամաք հանել Թիենսիա, Շանհայքուանի մօտ, բայց Զինացիք հակառակեր են և արդիլեր են ամէն գործողութիւն իրենց ցամաքին վրայ։

Մուքտէնի և Նիուչուանկի միջեւ, անդրմանչուրիական երկաթուղիին մէկ փոքրիկ կայարանն եղող Լիաօհանկ հետզհետէ շատ կարեւոր կեդրոն մը դ'ըլլայ ռուսական ստուար բանակի մը։

Զարմանք կը յայտնուի թէ ճաբոնցիք դեռ Տալնիի վրայ չեն յարձակած։ Այս քաղաքին հանդէպ իրենց յարգանքին պատճառը ա՛յն է թէ Տալնի պաշտպանուած է առաջին կարգի ընդծովեայ ականներով, որոնք շատ հեռուն տարածուած են ծովուն մէջ և կ'արգիլեն նաւահանգստին մուտքը։

Վերջին կանոնաւոր կառավարմներով Բորթ Արթուրէն հոս հասնող համբաւները կը պատմեն թէ քաղաքը հանդարտ է։ Մերթ ընդ մերթ անվնաս թնդանօթաձգութիւններ կը լսուին, և տեսակ մը սովորութիւն դարձած է ա՛լ։ Այս կողմերը բնակող Ֆրանսացիք կը զարմանան որ դեռ ոչ է ֆրանսական նաւ մը չեկաւ չառաւ զիրենք։

Զինացի կարծեցեալ ուսուցուրներ այս միջոցս բազմութեամբ համախմբուած են Մոնկոլիոյ սահմանագլխուն վրայ։ Ռուս զօրավար

ուորները իրենց ձիերը կուտան փոխադրութեանց դիւրութեան համար. իրենք իրենու ձի կը լծուին թնդանօթի սայլերուն զորս կը քաշեն երկելով։

Հոս մնացած վաճառականները կը վարանին մեկնիլ, և արդէն մեկնողները տեսնելով ճաքոնական յարձակումներուն ապարդիւն ըլլալը, նամակով կը հարցնեն թէ դառնա՞ն Նորէն։

Երէկ ձերբակալուեցան 15 չինացի, որոնք կը կասկածուին թէ թշնամիին մեղակից են։

Կը ծանուցուի թէ զօրավար Զմիրնով, որ իբրեւ հրամանատար Բորթ Արթուրի պիտի յաջորդէ զօրավար Սթէօսէլի, Մոսկուայէն ճամբայ ելած է։

Փետր. 25ին յարձակման միջոցին վնասուած ճաքոնական թնդանօթաձիգը ընկերմեցաւ երբ կ'աշխատէր Զիֆու հասնիլ։ Դիտուած է որ բերդին թնդանօթին առաջին հարուածը սաստիկ պայթում մը առաջ բերեր է ճաքոնական մարտանաւերէն մէկուն վրայ։

«ՐԻՆԻ ԺԻՖԱՌ»

Քոնքորդի անցած. «ԶՕՐԱՎԱՐ ՎՕԼԿՈՎ»

Այս չանկան տեղեկութիւններուն վրայ պէտք է աւելցնել այն լուրը թէ Բորթ Արթուրի մէջ տեղատուութեան մը միջոցին ճաքոնական թորփիլահատ մը գտնուեր է նաւահանգստին մէջ ընկղմած։ Միւս կողմէ, ճաքոնական հիւանդանոց-նաւ մը, Քօպէ-Մարու, Գչ, որ Բորթ Արթուրէն Սաղէպօ հասաւ 71 ճաքոնցի վիրաւորներով, որոնցմէ 6ը ծանրապէս։

Ասիկա կը ցուցնէ թէ Բորթ Արթուրի առջև Միքատոյին նաւատորմին պարտութիւնը առաջին լուրերուն ենթադրածէն աւելի արիւնահեղ եղած է, և թէ ճաքոնցիք իրենց երրակի յարձակման միջոցին ծանր կորուստներ կրեցին, որոնց մասին ճաքոնցի հանրութեան տեղեկութիւն տալ արժան դատուած չէ։

ԲԵԹԵՐՍԳՈՒՐԿ, Մարտ 3.— Ծովակալ Ալէքսէվ Մարտ 2 թուակիր հետեւեալ հեռագիրը ուղղեց կայսեր.—

«Պատիւ ունիմ իմացնելու Ձեր Վեհափառութեան թէ թշնամին Բորթ Արթուրի առջեւ չերեւցաւ բնաւ ո՛չ 29 Փետր.ին, ո՛չ Մարտ 1ին և ոչ 2ին։ Մինչև վաթսուն մղոն տարածութեան վրայ ծովուն բացը թշնամի յածնաւ և կամ թորփիլնաւ տեսնուած չէ։

«ԾՈՎԱԿԱԼ ԱԼԷՔՍԻԷՎ»

Նոր հեռագիր Բորթ Արթուրէն.—Ծովակալ Սթարք կը հեռագրէ թէ հաւանական կը թուի որ ճաքոնցիք պիտի փորձեն Բորթ Արթուրը գրաւել եւեւի կողմէն և ամէն հաղորդակցութիւնէ կտրել զայն ներսի հետ, այլ թէ ամէն հարկ եղած միջոցները ձեռք առնուած են այս մասին թշնամիին յատակագիծերը ի դերեւ հանելու համար։ Կը յայտարարէ թէ բերդաքաղաքը կրնայ երկար ժամանակ դիմանալ և չի վախնար որ ո և է յարձակումի մը յաղթուի և անձնատուր ըլլայ թշնամիին։

ՆԻՒ ԵՕՐՔ, Մարտ 2.—Ուաշինկթընէ եկած իրազեկ լուրերու նայելով, ճաքոնցիք այս միջոցիս Լիաօթունկի թերակղզիին մէջ զօրք ցամաք հանեցին, Բորթ Արթուրը ցամաքէն պաշարելու համար։ Կը սպասուէր որ այսօր ճաքոնցիք բերդերը ռմբակոծէին, բայց յարձակում տեղի չունեցաւ, ճաքոնական գործողութեանց ծրագրին մէջ փոփոխութեան մը պատճառաւ։ Կը կարծուի թէ 15 օրէն հաղիւ պիտի սկսի ցամաքէն Բորթ Արթուրի պաշարման փորձը։

ԼՈՆՏՈՆ, Մարտ 2.—Վլատիվոսթոքի թղթակիր մը կ'ըսէ.—

Ճաքոնական նաւատորմիղը կամով հրուանդանէն գալով տեսնուեցաւ նաւահանգստին բացը, և անբեւեւոյթ եղաւ հորիզոնին վրայ։ Պահեստի մարտանաւերէն կը բաղկանար, բայց նաւահանգիստը պաշարելու չափ զօրաւոր չէր։

Երեք ճաքոնական ջոկատներ, իւրաքանչիւրը ութը հարիւր հոգիէ բաղկացեալ, վերջերս Զիուկ-Զանի ցամաքը ելան, կէնսանէն 200 վերստ հեռի դէպ ի հիւսիս։ Կ'ենթադրուի թէ ճաքոնցիներուն նպատակն է Թիւմէնկոլ գետին հովիտը հասնիլ և սպառնալ Խում-Զունի։

ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՔ

ԲԵԹԵՐՍԳՈՒՐԿ, Մարտ 3.—Զօրավար Բիլուկ կը հեռագրէ թէ Ռուս պահակներուն բերած լուրերուն նայելով, թշնամի չէ տեսնուած մինչեւ Բիկ-Եանկ կամ կէնսան տանող ճամբուն վրայ։ Ճաքոնցիք Բիկ-Եանկը բռնած են 6000 հոգիով, որոնց 200ը ձիաւոր։ Թնդանօթաձիգներուն վրայ տեղեկութիւն չկայ։

Ճաքոնցիք Ցուղանի ճամբով զօրք կը ղրկեն Զինամբօ, ուրկէց Բիկ-Եանկ կը յառաջանան։

Բիկ-Եանկի մէջ գտնուած 1,000-2,000 Քօրէացի զօրք Սէուլ ղրկուեցան։

Փետր. 28ին ռուս պահակները Բիկ Եանկէ 12 վերստ միայն հեռու էին։ Ամէն օր թշնամի զօրքեր կը հասնին հոն։

Կատարեալ անդորրութիւն կը տիրէ Բորթ Արթուրի մէջ և Մանչուրիոյ մէջ ընդհանրապէս։

Քօրէական աղբիւրէ կը ծանուցուի թէ 2,500 ճաքոնցիք առանց թնդանօթի Սօնկ-Զինի ցամաքը ելան, Բլաքսին ծովածոցին մէջ, Փետր. 19ի գիշերը, և անմիջապէս քաշեցին դէպ ի Մաչան, Հարաւային Մանչուրիոյ մէջ և Բորթ Արթուր։ Ճաքոնցի զօրքերը եկան երեք շոգենաւերով, որոնց կ'ուղեկցէին երեք մարտանաւ։

Վերջին տասը օրերուն սաստիկ կը ձիւնէ։ Բորթ Արթուրի մէջ ջերմաչափը զրոյէն 10 աստիճան վար է։ Վլատիվոսթոքի մէջ սաստիկ փոթորիկ կը տիրէ։

Բորթ Արթուրի հրամատար զօրավար Սթէօսէլ հետեւեալ հեռագիրը ուղղեց զօրավար Պոկատովիչի, որ չնորհաւորած էր զայն Բորթ Արթուրի պահպան զօրաց ուղղեալ իր վերջին յորդորականին համար.— «Ձեր թանկագին չնորհաւորութիւնը կը յուզէ մեր սիրտերը, և պիտի ամրացնէ մեզ մեր հաստատ որոշման մէջ ցմահ կռուելու Հաւատքին, Կայսեր և Հայրենիքին համար։»

ԹՈՔԻՕ, Մարտ 3.— Ճաքոնի կառավարութեան կողմէ կոմս Աօքի Բօրէա պիտի ղրկուի, այդ երկրին ներքին վարչութեան վերաբերեալ պաշտօնով մը։

Քօրէական կառավարութիւնը Ճաքոնցիներուն յանձնեց Սէուլի և Բինկ-Եանկի մէջև բանող հեռաձայնը։

Ռուսք վար դնելով Անճուի Բօրէացի կառավարիչը, կը պարտաւորեն Քօրէացիները բրնձ, չոր խոտ և վառելիք տալ իրենց։

Ռուսք փութով ամրոցներ և ընդարձակ հողապատնէշներ կը կանգնեն Անթունկի մէջ, որպէս զի ճաքոնցիք չկրնան եալու գեղէն անցնիլ։

53 օտարազգի թղթակիցներու արտօնութիւն տրուեցաւ ճաքոնական զօրաց շարժումներուն հետեւելու։ 29 Անգլիացի են, 17ը Ամերիկացի, 5ը Ֆրանսացի, և 2ը Գերմանացի։ Իրենց ճամբայ ելնելու թուականը դեռ որոշուած չէ։

Սիպերիական երկաթուղիէն երկու քիլոմէթր տեղ քանդուեր է Նիկութայի մօտ, և հեռագրական հաղորդակցութիւնը խզուեր է այն կողմերուն և Վլատիվոսթոքի միջև։

Քօրէայէն զինուորական կարեւոր լուր չկայ։

Կայսերական հրամանագիր մը ճաքոնի Երեսփ. Ժողովը ի նիստ կը հրաւիրէ Մարտ 18ին տասը օրուան հարկ։ 50 միլիոն ֆր.ի յաւելում մը պիտի ըլլայ տուրքերուն վրայ։

ՆԱԿԱՋԱՔԻ, Մարտ 2.—Քօպէ-Մարու հիւանդանոց-նաւը Սաղէպօ բերաւ 65 ճաքոնցի հիւանդ, 7 վիրաւոր, որոնց 6ը նաւային ճարտարդէտ են։ Ասոնք ծանրապէս վիրաւորուեր են Բորթ Արթուրի մուտքը պաշարելու համար կատարուած փորձին ժամանակ։ Բորթ Արթուրի առջեւ ընկղմուած ճաքոնական երկու չոգենաւերը, որոնք քարով բեռցուած էին, ռուսական թորփիլահատներու կողմէն պայթեցան թեւերու միջոցաւ։

ԹԻԵՆՋԻՆ, Մարտ 2. — Ռուսք Մուքտէնի հարաւային կողմը քանի մը տեղեր կ'ամրացնեն։ Հայէնկի մէջ հազարաւոր բեռնակիրներ կ'աշխատին գիւղեր ցերեկ պատնէշներուն վրայ, և խոշոր խրամներ կը քանան։

— Ռուս զօրքեր արագ արագ Քօրէայի հիւսիսային սահմանագլուխը կը փութացուին ճաքոնցիները դիմաւորելու։

Սիպերիական երկաթուղիով Եւրոպայէն եկող ուղեւոր մը կը պատմէ թէ Սիպերիացի Պուրիաթներ չատ տեղեր փորձեր են գիծը քանդել։ Պայքալ լիճին և Խարպինի միջև բազմաթիւ Ռուս գունդեր կան։ 500 Զէրքէզ կամաւորներ կան Ռուս զօրաց հետ Լիաօեանկի մէջ, ուր իբրեւ գիշերային պահապան կը գործեն թշնամի չինացիներու դէմ։

Բիկ-Եանկի պատերուն վրայէն ճաքոնցիք կրակ ըրին Խազախներու ջոկատի մը դէմ, որ Քօրէական հողի վրայ զինուորական հետազօտութիւն կը կատարէր։ Խազախները թշնամին դիրքը լաւ մը ճշդելէ վերջ կոսս քաշուեցան։

ԲՈՐԹ ԱՐԹՈՒՐԻ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԸ

ՄՈՍԿՈՒԱ, Մարտ 3.—Փետր. 9ի արշալոյսէն քանի մը ժամ առաջ էր որ ճաքոնցիք իրենց յանդուգն թորփիլական յարձակումը ըրին Բորթ Արթուրի դէմ։ Առաւօտեան ժամ 6ին Ծովակալ Ալէքսէվ խիստ հրամաններ ստացած էր Բորթ Արթուրի մէջ, և հեռաձայնով ալ Տալնի, թէ երկու բերդաքաղաքներուն մէջ գտնուած բոլոր կիները ու տղաքը անյապաղ Եւրոպական Ռուսիա ղրկուին, կամ, կարելի եղածին չափ, թշնամութեանց տեսարաններէն հեռի փոխադրուին։ Նոյն օրը երկու կառախումբ ճամբայ ելաւ, մին առաւօտեան ժամ 11ին և միւսը կէս օրէ վերջ ժամ 4ին, այս վերջինը միւսին հետեւէն հասաւ երբ տակաւին Անդրբայքալեան երկաթուղիին կայարանը հասած չէր։ Երկուքն ալ լեցուն էին տղաքներով և կիներով, մեծ մասը զինուորներու կիներ էին, իսկ մնացեալն ալ տեղւոյն զինուորական և նաւային սպաներուն կիները։ Երկու կառախումբերուն մէջ 2000 հոգիէ աւելի կար իրենց թոռներով և տղաքներով։ բարեկիրթ դասակարգը առաջին կարգի վագոններու մէջ, բայց աղքատ զինուորներուն կիներէն չատերը իրենց երախաներուն և զաւակներուն հետ հասարակ բեռնակառքերու մէջ որոնք կը գործածուին զօրք փոխադրելու համար։ Ամբողջ Մանչուրիոյ մէջ կացութիւնը համեմատաբար լաւ գնաց, ամէն ոք կը համակրէր գաղթականներուն։ Բայց Խինկան լեռներուն կայարանին մէջ գործը փոխուեցաւ, տեղական դժուարութիւնք աւելցան, դժուար կ'ըլլար ուտելիք հայթայթել այդ բազմութեան, գրեթէ չէր գտնուէր հոն ոչ ջուր, ոչ կաթ, և ամէն հասակէ 600 մանուկներ տաքնալու համար զիրար կը սեղմէին, և սովալուկ վիճակէն կը տառապէին չարաչար։

Մանչուրիոյ սահմանագլուխ կայարանէն մինչև Պայքալ Լիճ, որ 750 մղոնի հեռաւորութիւն մը է, կառախումբը հինգ օրէն եկաւ, ժամը 6 մղոն արագութեամբ։ Եւ գիշեր ցերեկ, ժամ առ ժամ զինուորական կառախումբեր չարունակ զօրք կը փոխադրէին Ծ. Արեւելք։ Ամէն մէկ կայարանի մէջ մէն մի ժամ կառախումբերը կը սպասէին, որպէս զի կիներուն ճամբայ տան։ Թէև կառավարական պաշտօնեայք կ'աշխատէին ամէն դիւրութիւն ընծայել, սակայն տեղական սաստիկ պայմանները անկարելի կ'ընէին ամէն հոգածութիւն. ցուրտ, սառ, ձիւն ամենուրեք։ Հինգ անվերջանալի օրեր խեղճ գաղթականները երբեք դուրս չէին ելներ կառախումբերէն, որոնց մէջ գամուած էին գրեթէ։ Իրքոցքէն ասդին մինչև Մոսկուա կացութիւնը բաւական բարոքեցաւ և ամէն կայարանի մէջ պատրաստուելիք կար գաղթականներուն համար։

ՆԱԻԱՑԻՆ ԿԱՑՈՒԹԻՒՆԸ ՌՈՒՍԻՈՅ ՄԷՋ

Ծովակալ Մաքարով Բորթ Արթուրի մէջ նաւային տարօրինակ կացութեան մը առջև պիտի գտնէ ինքզինքը։ Բորթ Արթուրէն եկած լուրերը այնքան հակասական են որ ծովակալը իրական կացութիւնը պիտի իմանայ, երբ հոն հասնի։ Վերջին լուրերը, անգլիական աղբիւրէ, այնպէս կը հասկցնէին թէ Ասոքոյ յածանաւն ալ վնասուած է, բայց Բեթերսպուրկէ կը հերքուի այդ լուրը։ Ծովակալ Մաքարովի վրայ մեծ յոյս դրուած է Բեթերսպուրկի մէջ։ Այսօր վաղը ծովակալը իր մարտական տեղեկագիրը պիտի ղրկէ Զարին, Բորթ Արթուրի նաւային կացութեան վրայ։

Վլատիվոսթոքի նաւատորմը, որ կը բաղկանայ Պոեարհի, Ռօսիա և Ռուրիք զրահապատ յածանաւերէն և թորփիլանաւերէն, տակաւին կը մնայ իր գաստնուած տեղը։ Այս այժը կրնայ Բորթ Արթուրի նաւատորմին հոգ օգնական մը ըլլալ, եթէ սակայն յաջողի մնալ անոր։ Ահա այս միութիւնը արգիլելու համար է որ ճաքոնցիք միեւնո՛յն ժամանակ սկսած են յարձակիլ Վլատիվոսթոքի դէմ, Բորթ Արթուրի յարձակումներու ծրագիրը առանց թեթեւցնելու։

Այս պատճառաւ է որ Ռուսք ամէն ճիգ պիտի թափեն Բորթ Արթուրը թշնամիին անձնատուր չընելու համար. որովհետեւ այդ պարագային ռուս նաւատորմը ևս պիտի չկրնայ ազատ շարժիլ և հետեւանքը անգոհացուցիչ պիտի ըլլայ։ (Բարիզեան թերթերէն.)

*** Կ'ըսուի թէ Ծովակալ Ալէքսէվ Ռուսիա պիտի դառնայ, երբ զօրավար Քուրոքաթքին Ծ. Արեւելք ժամանէ։ Երկու հրամատարները ժամանակէ մը ի վեր արդէն չատ համակարծիք չեն եղեր։

*** Ասքոյի հրամատար նաւապետ Բայցէնշթայն, Վլատիվոսթոքի նաւախումբին հրամատարութիւնը ստանձնեց յաջորդելով ծովակալ Սթաքէլպերկի, որ առողջական պատճառներով հրաժարեցաւ։

*** Բեթերսպուրկէ կը հեռագրուի թէ, եթէ Բորթ Արթուրի պաշտպանութիւնը անկարելի ըլլայ, և ճաքոնցիներուն թողուլ հարկ ըլլայ, Ռուսք իրենք իրենցմէ պիտի ընկղմեն իրենց մնացեալ մարտանաւերը, որպէս զի թշնամիին ձեռքը չանցնին։ Այս լուրը Բեթերսպուրկի Սակարանին մէջ յուզում առաջ բերաւ։ Բորթ Արթուրի հրամատարը վերջին յորդորական մը ալ ուղղելով զօրքերուն, կը պատուիրէ անոնց թափել իրենց արեան վերջին կաթիլը, ա՛յն պարագային եթէ թշնամին գայ տիրել քաղաքին։ Նոյն հեռագիրը կ'ըսէ թէ Զինացի լրտեսներ Բորթ Արթուրի ետեւի բլուրներուն վրայէն նշանացի հաղորդակցութեան մտեր են ճաքոնցիներուն հետ։

*** Պաշտօնապէս կը ծանուցուի թէ Վարեակի մէջ սպանուած նաւաստներուն թիւն է 39։

ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐՈՒԹԻՒՆ

ԶՕՐԱՎԱՐ ՎԱՆՈՎՍՔԻԻ

Նախկին պատերազմական նախարար զօրավար Վանովսքիի յուղարկաւորութիւնը մեծ շքով տեղի ունեցաւ Բեթերսպուրկի մէջ։ Ընդհանուր ցաւ կար մայրաքաղաքին մէջ։ Հանգուցեալին զաւակը Ռուս Մեծ Սպայակոյտին գընդապետներէն է։

Զօրավար Վանովսքի, որ Ալէքսանդր Գ.ի ժամանակ պատերազմական նախարար էր, կայսրէն հետեւեալ հրամանը ընդունեց.—

«Կը յանձնարարեմ ձեզ որ բանակը կռուող ոյժ մը ընէք, բայց ա՛յնպէս մը ընէք որ ծախքերը չաւելնան։»

*** Զարը որոշեց որ զօրավար Ռուրոքաթքինի տարեթոշակը 180,000 ռուպլ ըլլայ, այսինքն 400,000 ֆր.։ Զօրավար Ռուրոքաթքին ներկայ կացութեան բուն մարդը նկատուած է ամբողջ Ռուսիոյ մէջ։ Մեծ յոյս դրուած է իրեն վրայ։

*** Թիէնձինի մէջ Անգլիացի մը, որ Ռուսներուն դէմ չատ խիստ յօդուած մը հրատարակած էր, աքսորուեցաւ չինական իշխանութեանց կողմէ։

*** Մինացեալ Նահանգաց վաճառականները և գործարանատէրները կը բողոքեն ամերիկեան թերթերուն հակառուս ընթացքին դէմ, առարկելով թէ այդ ընթացքը ծանր վնասներ կրնայ առաջ բերել Ամերիկայի առեւտրական շահերուն։

ԽԱՐԿԻՆ, Մարտ 3. — Ժամը 1.25 իրիկուան.—Զրոյց կը շրջի թէ Միքատոն, Բորթ Արթուրի դիմադրութիւնը տեսնելով, հրամայեր է որ Ճաքոնցիք անպատճառ քաղաքը առնեն։ Ուստի նոր և ահեղ ճակատամարտի մը կը սպասուի վարկեանէ վարկեան։

Ճաքոնցի հեծելազօրաց ջոկատ մը Մաօ-Շան մտած է։ 60,000 ճաքոնցիք կէնսանի մէջ կը սպասեն Մանչուրիոյ վրայ քալելու համար։

Օգը խիստ ձիւնաբեր և ցուրտ է Քօրէայի մէջ, հոս ընդհակառակը բաւական գեղեցիկ է։

Բորթ Արթուրի առջեւ ծովը յաճախ գէջ է։ «ՐԻՆԻ ԺԻՖԱՌ»

*** Լէմպէրկի թերթ մը կը գրէ թէ Քիէվի կառավարիչը նամակ գրելով հրեայ հասարակութեան պետին, կը յորդորէ որ Հրեաները աղօթեն ռուսական զինուց յաջողութեան համար։

*** Իլխան Մէյէրքի գրելով Կրաժտանինի մէջ, կ'ըսէ թէ ի վիճակի է յայտարարելու որ Լոնտոնի ռուս դեսպան կոմս Պենքէնտորֆի Բեթերսպուրգի գալը պաշտօնական հանգամանք ունէր։ Դեսպանը Բեթերսպուրկ եկաւ Անգլիոյ թագաւորին ողջոյնները հաղորդելու Զարին, և բացարձակապէս հերքել ռուս մամուլին մէջ երեւցած զրոյցները թէ բրիտանական կառավարութիւնը իր չեզոքութեան հակառակ կը գործէ։ Բեթերսպուրկի մէջ ևս հաստատի տրուեր է թէ ռուս կառավարութիւնը հաւատք չընծայեր այդպիսի զրոյցներու։

*** Պառոն Սուէմացու, Իթօ մարքիզին՝ այսինքն ճաքոնցի ամենամեծ պետական մարդուն փեսան, Նիւ-Եորքի ճամբով Անգլիա կ'երթայ։ Նիւ-Եորքի մէջ յայտարարեց թէ առողջական պատճառներով կ'ընէ այս ուղեւորութիւնը։ Բայց երբ գիտել տրուեցաւ թէ չատ քաջառողջ է, Պառոնը ժպտելով յայտարարեց թէ իրաւ է որ այս միջոցիս իր ուղեւորութեան քաղաքական գոյն կը տրուի։ Կոչում ըրաւ Անգլիոյ և Միացեալ Նահանգաց բարոյական աջակցութեան։ Ճաքոն ասկեց աւելի բան չի պահանջեր, և մինչեւ վերջը պիտի կռուի իր նպատակին հասնելու համար։ Ցաւ յայտնեց Ֆրանսայի բռնած ընթացքին վրայ, յայտարարելով թէ Ճաքոն ի վիճակի է նոյն իսկ չափուելու Ֆրանսական նաւատորմին հետ։ Պառոն Սուէմացու կ'ըսէ թէ Բորթ Արթուր վերջ ի վերջոյ Ճաքոնցիներուն ձեռքը պիտի իյնայ։ Կասկած յայտնեց թէ պատերազմը մէկ կամ երկու տարի պիտի տեւէ։

Ամէն պարագայի մէջ կը կարծուի թէ ճաքոնցի պետական մարդուն փեսան դիւանագիտական պաշտօնով մը մը Անգլիա կ'երթայ։

*** Ֆիումէի աւստրիական գործարանը տասը նոր խոշոր թորփիլներ աւարտելով Բրունշվատ զրկեց սնուցկներով, Ծ. Արեւելքի համար։

*** Ռուսիոյ ներքին գործոց նախարար Բլէվէ գերման խմբագրի մը յայտարարեց թէ ամբողջ Եւրոպայի համակրութիւնը Ռուսիոյ կողմն է, որովհետեւ նախայարձակը Ճաքոն եղաւ։ Նախարարը Ռուսիոյ մէջ եղած հայրենասիրական ցոյցերուն վրայ խօսելով ապացոյց մը համարեց զանոնք ներքին միութեան բոլոր ռուս ժողովուրդներուն մէջ։ Շնորհակալութիւն յայտնեց Գերմանիոյ բռնած բարեկամական կացութեան համար։ Ֆրանսայի, Աւստրիոյ և Մաճառստանի մէջ ալ զգացումները Ռուսիոյ համակիր են, բաւ։

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ԱՌԱՐԿԱՅ ԵՒ ՀԱՆՐՈՅՆ

ՊԱՏԵՐԱԶՄ

ՎԼԱՏԻՎՈՍԹՈՔԻ ԿԸ ՌՄԲԱԿՈԾՈՒԻ

ԲԵԹԵՐՍԳՈՒՐԿ, Մարտ 6.— Վլատիվոսթոքէ կը հեռագրուի թէ այսօր կէս օրէն ետքը, ճաքոնական 5 մարտանաւ յարձակում ըրին Վլատիվոսթոքի վրայ, և 55 վայրկեան ռմբակոծեցին։

—Ռուս հեռագրական գործակալութիւնը այսօր Վլատիվոսթոքէ հետեւեալ հեռագիրը ստացաւ, որ աւելի ընդարձակ մանրամասնութիւններ կուտայ։ Այսօր, կէս օրէն 1 ժամ և 25 վայրկեան ետքը, ճաքոնական 5 զրահաւոր և 2 յածանաւ մօտեցան Ասքոլտ կղզիին, Ուսուրիի ծոցին մօտ և Բաքրօքլ ու Սօպոլ ծովախորշերուն դիմացը, ուր պատերազմական դիրք առին և իրենց ամէնէն աւելի հեռու գացող խոշոր թնդանօթներով բուռն կրակ մը ըրին։ Ծովեզերքէն 8 վերստ հեռու կեցած էին։ Ռմբաձգութիւնը ուղղուած էր ծովեզերեայ բերդերուն, մարտկոցներուն և քաղաքին դէմ, բայց ոՀ և է վնաս չպատճառեցին։ Արձակուած 200 պայթուցիկ ռումբերէն մեծ մասը, թէպէտ լիովին վառոդով լեցուած են, չպայթեցան։ Մեր մարտկոցները, որոնց վրայ կը գտնուէին հրամանատար Զօր. Վօրոնէց, կիսաբաժնի Զօր. Արթամոնով ևն., չպատասխանեցին, թշնամին մօտենալուն սպասելով։ Ռմբակոծութիւնը դադրեցաւ ժամը 2.20ին, 55 վայրկեան տեւելէ ետքը։ Թնամին յետոյ ետ քաշուեցաւ Ասքոլտ կղզիին ուղղութեամբ, ուր երեւցան նաև ճաքոնական երկու թորփիլանաւ. երկու թորփիլանաւ ալ կեցած էին Մէյտէլ հրուանդանին մօտ։ Թշնամի մարտանաւերը սառոյցով ծածկուած էին։ Ցարձակումը, առանց մեզի ամենափոքր վնաս մը հասցնելու, 200,000 ռուպլիէն աւելի նստաւ ճաքոնցիներուն։

Վլատիվոսթոքի ժողովուրդը, որ առաջուընէ իսկ տեղեակ էր թշնամիին կողմէ ռմբակոծութեան մը հաւանականութեան, հորիզոնին վրայ ճաքոնական նաւաբաժնին երեւումը իմաց տուող պահակներուն միջոցով, իր բովանդակ հանդարտութիւնը պահեց։

ԹՕՔԻՕ.—Ռիւզէր կը ծանուցնէ թէ ռուսական նաւաբաժինը անցած ամսոյ 29ին Վլատիվոսթոքէ մեկներ է ճաքոնական մարտանաւ մը դերի բռնելու համար։ Հեռագիրը կ'ըսէ թէ Ռուսերը ա՛լ աւելի դէպի հիւսիս քաշուած են։

ԲԱՐԻԶ.—Մ. Արեւելքի պատերազմական գործողութեանց վրայ ոՀ և է տեղեկութիւն չկայ։ Կ'երեւի թէ փոթորիկի օգը կը ջլատէ բոլոր զինուորական գործողութիւնները։

ԲԵԹԵՐՍԳՈՒՐԿ.— Մանչուրիա երթալիք զինուորներուն առաքումը փութով կը շարունակուի։ Երկաթուղին կանոնաւորապէս կը բանի անխափան։

ԼՈՆՏՈՆ.—Ճաքոնի Երեսփ. Ժողովին առաջին նստին մէջ, Կառավարութիւնը պիտի առաջարկէ 2% աւելցնել կալուածական տուրքը, և ուրիշ ծրագիր մը պիտի ներկայացնէ, եկամուտի տուրքը կրկնապատկող։

ԹՈՒԼՈՆ.—«Շալօն» չոգենաւը այս առտու Ծայր. Արեւելք ուղեւորեցաւ տասնաթիւ զօրքով, որոնք Ծայր. Արեւելքի Ֆրանսական զօրաց թիւը աւելցնելու սահմանուած են։ Մարտ 20ին ուրիշ զօրախումբեր ալ պիտի մեկնին։

ԲԱՐԻԶ.—Վճռաբեկ Ատեանը վաղը, Դշ., պիտի սկսի Տրէյֆիւսի դատին վերաքննութիւնը։

ՊԵՐԼԻՆ.—Վիլհէլմ Կայսր Մարէշալ Վալսէրզէի այրիին հեռագիր մը ուղղեց, որով իր ցաւակցութիւնները կը յայտնէ չատ սիրալիր խօսքերով։

ՊՈՒԷՐԼԷՇ.— Ենսէբաճնաճաճ Ռումեան զեկոյց մը կը հրատարակէ, որ վերտին կը հերքէ ռումէն բանակին զէնքի կոչուելուն զրոյցները։ Արդի զինուորական գործողութիւնները կը վերաբերին մի միայն տարեկան նոր զինուորագրման։

ԳԱՒԱՌԻ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐՈՒՆ

Ցանձնարարութիւն չենք ընդունիր. մեր թերթին գործառնութիւնները ա՛նչափ բազմակողմանի են որ, անոնցմէ դուրս ոՀ և է զբաղում անկարելի է մեզ համար. հետեւաբար երբե՛ք ամենապտիկ յանձնարարութիւն մը իսկ չենք կրնար ընդունիլ և գործադրել։

Կարդալ Դ. Երես «Ինիօն»

Ապահովագրական Ընկերութեան ազգը

ԱՇԽԱՐՀԱԲԱՐ ԾՈՒՐԱԿԱՆ

Հրապարակ ելաւ Հայ. Ս. Եկեղեցւոյ Շարականներու աշխարհաբար թարգմանութիւնը, որուն այնչափ կարօտով կը սպասէր հանրութիւնը, առնոր առաջին մասին այնչափ յաջող թարգմանութիւնը կարդալէ ետք։

Թարգմանիչը թէ՛ գրաբարի և թէ աշխարհաբարի մէջ ունեցած ձեռնհասութեամբը հանրածանօթ ուսուցիչ և թերթիս աւագ խմբագիր Երուանդ Եպ. Տէր Անդրէասեանն է, որուն կարողութեանը մասին գովեստ հիւսել աւելորդ է։

Հմուտ թարգմանիչը որ լեզուներու չափ ալ քաջատեղեակ է նաեւ կրօնական խնդիրներու և ուղղ ու ծուռ հանած է Ս. Գիրքին և սրբազան մատեաններուն, անվիճելի ձեռնհասութեամբ մը Գրաբարէ Աշխարհաբարի վերածած է Շարականներու գոնար չարքը, գրաբարին հետ դէմ դէմի դնելով այնքան հարազատ թարգմանութիւնը.—Բուն Բարեկենդանի կանոնը, Աղուհացի աքրոյղ կանոնները, Աւագ Շաբաթու Նարեկանները ամբողջութեամբ, Արեւագալի երգերը, Նայեաց Սիրոյը, ի Բէն Հայցեմքը, Հոգեգալստեան կանոնը, Լայն, Լայն։

Գիրքը որ 163 էջերէ կը բաղկանայ մաքուր տպագրութեամբ հրապարակ եկած է և 5 զրուշի անհաւատալի անութեամբ կը ծախուի Պապը Այի մատեսի, 38 թիւ Վաթան գրասենը և ամբողջ հայ գրավաճառներու և ցրուիչներու քով։

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԷՆ

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ Հայրը, Գուրպան Պայրամի տօնին առթիւ չնորհաւորական քարթ ղրկած էր Էմիրէնի կուսակալի փոխանորդ Արիֆ փաշայի, որ այս անգամ չնորհակալութիւն յայտնած է Ն. Սրբազնութեան։

ՔԱՐՈԶՆԵՐՈՒ մրցումին արժանի դատուած քարոզները, Ս. Պատրիարք Հօր հրամանաւ կ'ընդօրինակուին երեքական օրինակ, որպէս զի կրթական նախարարութեան մատուցուելով պէտք եղած հրամանը ստացուի և տպագրութեան ձեռնարկուի։

ԳՈՒՄ-ԳԱԲՈՒՒԻ դուրսի Թաղ. Խորհուրդը գրով մը դիմած էր Ս. Պատրիարք Հօր որպէս զի արտօնէ եկեղեցիին սեփական մէկ գետնին վաճառումը քանի որ անկէ գոյանալիք դրամովը աւելի հասութաբեր կալուած մ պիտի գտնուի։ Ն. Սրբազնութիւնը այդ խնդիրը յանձնած էր Տնտես. Խորհուրդին պէտք եղածը ի գործ դնելու համար։ Սակայն Տնտես. Խորհուրդը պէտք տեսնելով տեղական քննութեան մը, որոշեց այդ մասին յայտարարել Ս. Պատրիարք Հօր։

ՆԱՒԼԷ-ԳԱԲՈՒՒԻ Թաղ. Խորհուրդը գրով մը դիմած է Ս. Պատրիարք Հօր։ Սամաթիոյ Թաղ. Խորհուրդին յուղարկաւորութիւններու, հարսնիքներու և առթիւ ըրած ոտնձգութիւններուն համար բողոքելով, որոնք հակառակ են Պատրիարքական վերջին շրջաբերականին։

ԿԷՏԻԿ-ԲԱՇԱՑԻ կրթական մասնախումբը պատրաստութիւններ կը տեսնէր առաջիկայ Զատկին հագուստ չնչնել դպրոցին աղքատ ուսանողներուն։ Սակայն ծանօթ վաճառական կրոնիկ էֆ. Փափազեան և Մարտիկ էֆ. Եղբարեան փափաք յայտնած են իրենց անձնական ծախքով 30 աղքատ ուսանողներու հագուստ չնչել։ Թաղին ուրիշ մէկ քանի ազգայիններ ալ յանձնառած են աղքատ ուրիշ 10 տղակներու հագուստին ծախքը հոգալ։ Կրթական մասնախումբը որ բարեսիրու այս ազնիւ ձեռնտուութեան նկատեանքով, ծախքէ մը կ'ազատի, որոշած է առոր փոխարէն Զատկի հաց, միս և հաւկիթ բաժնել Թաղի աղքատներուն։

ԳԱՆԵՍԼԻԻ Թաղ. Խորհուրդը կարմատուելով նորոգ սնօրինութիւն խնդրուած է ներկայ տօնական օրերու մէջ եկեղեցիին գործերը երեսի վրայ չմնալու համար։

ԷՍԿԻՇԷՀԻՐԷՆ կը գրեն մեզ.—Քաղաքիս մէջ վերջերս պատահած աղեսալի հրդեհին և մասամբ ալ ժողովուրդին կրթական գործին նկատմամբ ցոյց տուած պաղ վերաբերումին պատճառաւ ազգ. վարժարանին պիտանէն տնտեսական տագնապի ենթարկուած ըլլալով, Թաղ. Խորհրդոյ անդամները իրենց համակրելի ատենապետին հետ թէեւ աշխատեցան մինչեւ ցարդ չի խանգարել վարժարանիս ներկայ կանոնաւոր և խիստ գոհացուցիչ վիճակը սոսկ իրենց խոհն ու անխնայ ջանքերուն, նոյն իսկ իրենց կողմէ կատարուած անձնական փոխառութիւններուն չնորհիւ։ սակայն յիշեալ Խորհուրդը ցաւ ի սիրտ կը ստիպուի այսօր վարժարանը փակելու վերջնական որոշումը տալ ու յանձնել

կայ երկուշաբթիէն սկսեալ գործադրել նոյն որոշումը, քանի որ ներկայի մէջ վարժարանի բացը մօտաւորապէս հարիւր քսան ոսկի հասած է։ Ցաւալի է ըսել որ Էսկիշէհիրի պէս կարեւոր դերքի տէր քաղաքի մը մէջ առաջին անգամ է որ կը պատահի ազգ. վարժարանի մը փակումը ինչ որ մեծ ցաւ կը պատճառէ բնականաբար բոլոր կրթասէր հասարակութեան։

40 ՅՈԴՈՒԱԾՆՈՅ ԿԱՆՈՆԱԳԻՐ ՄԸ

Տեղական թերթի մը վերջին եօթնեկի թիւերէն միոյն մէջ կարդացուեցաւ թէ՝ Սկիւտարի Աղքատախնամի Տնօրէն Խորհրդոյ դիւանական գործառնութեանց համար ներքին կանոնագրի մը պատրաստութեան աշխատութիւնը յանձնուած ըլլալով նոյն Խորհրդոյ նախագահ շրջանի առնչապետ Իմառեան էֆէնտիի, յիշեալը քառասուն յոդուածներէ բաղկացեալ կանոնաց տիպար ծրագիր մը պատրաստեր է և պիտի ներկայացնէ եղեր զայն Տնօրէն Խորհրդոյ Նախագահութեանը և ապա Թաղ. Խորհրդոյ վաւերացմանը ևն.։

Շիտակը ըսելով՝ ասորիական թուեցաւ մեզ՝ տեսնելով ներքին կանոնագրի մը համար 40 յոդուածներու ստուար թիւոյն յիշատակութիւնը՝ մանաւանդ պարզ հիւանդախնամ մարմնոյ մը համար, որու ընդհանուր կանոնագիրն ալ այդքան յոդուածներու հոծ խումբը չը պարունակեր, ինչպէս արդէն չեն պարունակեր նոյն իսկ կազմական տիպար կանոնագրերն ալ։ Այսօր մեծ վարչութեանց ներքին ուղղութեան վերաբերեալ կանոնագիրն իսկ թուով ասկէ չատ նուազ յոդուածներով կազմուած են, և իբր օրինակ մէջ բերենք Ազգ. Կեդր. Վարչութեան Քաղաք. Ժողովոյ ներքին կանոնագիրը, որ կը բաղկանայ ընդամենն 16 յոդուածներէ։ Տարակոյս չկայ թէ՝ յոդուածները որքան ստուարանան, այնքան և առաւել կը դժուարանայ պաշտօնի կիրառութիւնը, և ամէնէն առաջ՝ միամեայ շրջանով պաշտօնի կոչուող Տնօրէն Խորհրդոյ անդամ մը՝ մանաւանդ աղքատախնամի պէս մարմնոյ մը համար, գէթ իր շրջանի առաջին վեցամեայն պիտի սպառէ՝ հազիւ կարենալ ուսումնասիրելու և ըմբռնելու համար 40 խոշոր յոդուածներու տրամադրութիւններն և անոր հետեւողութեամբ ընթանալու իր պաշտօնին մէջ, և անկէ ետք պիտի տեսնէ թէ շրջանը բոլորելու բան չէ մնացեր, և ահա պիտի յաջորդէ նոր ընտրութիւնը, և նորեկին համար ալ նոյնը պիտի ըլլայ և յաջորդաբար այսպէս։

Եթէ քննութեան ստուգեցինք որ Սկիւտարի Աղքատախնամի ժամանակի Տնօրէն Խորհուրդներէն մին արդէն ունի եղեր իր ներքին կանոնագիրը և մեր լսածին նայելով Իմառեան էֆ. անոր հետեւողութեամբ պատրաստեր է այդ ծրագիրը, և կ'երեւայ թէ նախորդին մէջ տարբերութիւն մը դրած ըլլալու մարմաջէն մղուելով գործը ընդարձակ բռներ է։

Քննասէր
ԳԵՂԱՄ

Սկիւտար

ԳՈՒՄ. ԳԱԲՈՒԻ ԱՂՔԱՏԱԽՆԱՄԸ

ցուցակ Նուիրատուներու Կաղանդի առթիւ

Սիմոն Գազանճեան, Լեւոն Գապզիմալ, Գօղոս Փամպուքճեան, Վարդան Սերորեան՝ 15ական։ Նարիպ Աճէմեան, Պետրոս Մուրատեան, Մագսուտ Խանճեան, Գրիգոր Գուլումճեան, Զաքար Գալփաքճեան, Տիգրան Զաքրեան, Ղազարոս Ճիղմէճեան, Տիգրան Սուրեան Կարապետ Ղուրուչեան, Գալուստ Իւթիւճեան, Օգթ. Ալլահվէրտի, Օգթ. Ճէվահիրճեան, Մագսուտ Գարրիէլեան, Յովհաննէս Դերձակեան, Սեղբոս Պիւքիւճեան, Նազարէթ Մանկեան, Օգթէօր Գափամճեան, Յարութիւն Տ. Եփրեմեան, Յովհաննէս Էմմէրեան, Կարապետ Տէմիրճեան, Տիկին Բիստոս, Միհրան Դարագաշեան, Յակոբ Մորուքեան, Ղազարոս Խորոզեան, Մարգիս Պէօճէքեան, Խաչիկ Յակոբեան, Մանուկ Պոյաճեան 10ական ղրուշ։

(Շարունակելի)

ՊԱՂԱՏԻ ԱՂՔԱՏԱԽՆԱՄԸ

Մեծ. Հայկասէր էֆ. Աբիկեան իր քրոջ ամուսնութեան առթիւ 1 օսմ. ոսկի։ Տիկին Տիրուհի Անդրէասեանի յուղարկաւորութեան առթիւ փոխան ծաղկեպսակի, Ֆրանկլիւ էֆ. Տէվլէթեան 10 ղրշ.։

* * *

Նոր Տարւոյ եւ Ս. Ծննդեան ցօնին եղած նուիրատուութիւնները

Դեր. Տ. Հմայեակ Ս. Եպս. Դիմաքսեան 20, Դեր. Տ. Գէորգ Ս. Եպս. Երէցեան 20, Արժ. Տ. Կարապետ Հայր Սանտալճեան 20, Տ. Միքայէլ Հայր Վարժապետեան 5, Տ. Վահան Հայր Գրիգորեան 10, Տ. Աբէլ Քհն. Երէցեան 10, Տ. Խորէն Հայր (Բերա) 10, Տ. Գրիգոր Հայր Գրիգորեան 5։

Տիկին Արաքս Թավշանճեան (Նիւեորք) 1620, Յովհաննէս էֆ. Յակոբեան 216, Տիկին Նունեան Թուլումպաճեան 216, Օր. Մագդալինէ Դարաեան 162, Գրիգոր խան Շամամանճեան 108, Յարութիւն էֆ. Ս. Կիւլպէնկեան (Նիւեորք) 108 ղրշ.։

(Շարունակելի)

ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ

ՄԵՆ. ՅԱՐՈՒԹԻՒՆ Է. ԳԱՍՊԱՐԵԱՆ, (Ռոստոֆ). — Շնորհակալ ենք ձեր անկեղծ զգացումներէն, սիրայօժար պիտի համակերպէինք ձեր առաջարկին, եթէ ԿՏՐՈՒԿ ՈՐՈՇՈՒՄ մը տուած չըլլայինք. հաճեցէք դուք մեզի համակերպիլ, որով նպաստած կ'ըլլաք նաև մեր հաշիւներու կանոնաւորութեան. դրամը ուղղակի մեզի ղրկեցէք։

ՄԵՆ. ԳՈՐԾԱԿԱԼ Է. (Մաղնիսա). —Ստացանք ձեր ղրկած երեք վեցամեայները և թերթերը սկսանք ղրկել ընդհատուած թիւերէն. իսկ Գ. Է.Փ.ի այն առնն կը ղրկենք երբ բաժանորդագիրը ստանանք։

ՄԵՆ. ՆՇԱՆ ԵՒ ՅՈՎԱԿԻՄ Է. ԱՆԴՐԷԱՍԵԱՆ, (Օրտու). — Ստացանք ձեր ղրկած 100 ղրուշը մանտաքսթով։

ՄԵՆ. ԳԷՈՐԳ Է. ՁԱՔՄԱՔՃԵԱՆ (Ատանա) ստացանք ձեր ղրկած երկու Օսմ. ոսկին, հաշիւներուն համար ձեր նամակին կ'սպասենք։

ՄԵՆ. ԿԱՐԱՊԵՏ Է. ՓԱՆՈՍԵԱՆ, (Կէօնէն).— Ստացանք ձեր ղրկած 108 ղրուշը, թերթերը սկսանք ղրկել ընդհատուած թիւերէն։

ՄԵՆ. ՍԻՐԱԿԱՆ Է. ՊՕՃԱՃԵԱՆ, (Պիլէճիկ).— Ստացանք 60 ղրուշ մանտաքսթով։

ՄԵՆ. ԿԻՐԱԿՈՍ Է. ՊՕՂՈՍԵԱՆ, (Էսկիշէհիր). — Ստացանք մանտաքսթով ձեր ղրկած կէս օսմ. ոսկին։

ՄԵՆ. ԳՈՐԾԱԿԱԼ Է. (Պրուսա).— Ստացանք Իփլիքճեան եղբայրներէն 66½ ղրուշ։ Թէրագզդն այս շաբթու պիտի ստանաք։

ՄԵՆ. ՊՕՂՈՍ Է. ՓԱՆՈՍԵԱՆ, (Պալէկէսի). — Ստացանք ձեր հաշւոյն Կարապետ էֆ. Տէօվլէթեանէ 108 ղշ.։

ՄԵՆ. ՄԻՀՐԱՆ Է. ԱԹՄԱՃԱՆԱՆ (Պաֆրա).— Ստացանք ձեր հաշւոյն մէկ օսմ. ոսկի Ինէճի խան Նազարէթ Է.Փ.է։

ՏՕՔԹ. ՆԱԼԲԱՆ՝ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԷՋ

Ամերիկեան թերթերուն մէջ զոհութեամբ կը կարդանք հետեւեալը.—

«Օր. Էվա Մ. Կոհնկի պաշտօն ստացաւ թարգմանել բոլոր այն յօդուածները, զորս Պոլսոյ բժիշկներէն Տօքթ. Վալանթէն Նալբան կը հրատարակէ տեւողոյն օրաթերթերէն միոյն Մանզումեի Էֆֆեարի և Պրիւսելի Լը Մեսրսեն բժշկական հանդէսին մէջ։ Օր. Կոհնկ յանձն առաւ զանոնք թարգմանել Ամերիկեան թերթերուն համար։

ԲԱՐԻԶԻ ՊՕՐՍԱՆ

BOURSE DE PARIS

7 Մարտ 1904

Ֆրանս. 3% Français)	95 50
Բէժի (Tab. Turcs)	349 —
Օսմ. Միացեալ (R. Nv. Unif.)	78 30
Երկաթուղի (Lots Turcs)	112 —
Պանգ Օթթ. (Banque Ott.)	543 —
Թրանսվալ (Transvaal)	84 —

ԹԷՎԱՀԱՐԹ

Խիւտավէնտիկեար վիլայէթի տախիլինտէ Սէօյիւտ գաղասը գայմագամլըղը՝ Հայֆա գայմագամը սատ. Նիզամէտտին պէյէ,

Պէյրութ վիլայէթի տախիլինտէ Հայֆա գայմագամլըղը՝ Պաալպէք գայմագամը իզզ. Բեամիլ պէյէ,

Սուրիա վիլայէթի տախիլինտէ Պալպէք գաղասը գայմագամլըղը՝ Գալիմնոս գայմագամը ռիֆ. Մուսթաֆա պէյէ,

Ճէզայիրը Պարը Սէֆիտ վիլայէթի տախիլինտէ Գալիմնոս գաղասը գայմագամլըղը Սէօյիւտ գայմագամը իզզ. Սատ պէյէ թէֆվիզ պուրուլմուշ տրը։

ՆԵՐՔԻՆ

ՄԱՒԶԷՐԵԱՆ ՀՐԱՑԱՆ.— Արքունի թնդանօթարանին մանագիտական ճիւղէն սպայ մը և ենթասպայ մը այսօր Գերմանիա կ'երթան, քննելու համար կառավարութեան հաւէն յանձնարարուած Մաւզէրեան հրացանները։

ԱՆՇՈՒԽ ՎԱՌՕՏ.— Կայս. կառավարութիւնը որոշեց գելմանական էրհարթ գործարանէն ճարտարագէտ մը բերել ապ, անձուխ վառօդի գործարանին համար։

ՊԱՏՈՒԱՍՏԻ ԿԱՆՈՆԱԳԻՐԸ.—Պատուաստը պարտաւորիչ ընելու համար, Պետական Խորհուրդին պատրաստած նոր կանոնագիրը վաւերացուց Կայս. Իրատէ մը։

ՍԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՒՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Սակարանին մէջ գիներու անկում առաջ բերելու մտօք կարգ մը սուտ զրոյցներու տարածման առաջքը առնելու և գործառնութիւնները կանոնաւորելու համար, Կայս. կառավարութիւնը միջոցներ ձեռք առաւ, որոնց է'ն կարեւորներն են.—

Օտար ընկերութեանց արժեթուղթերը, որոնց վարկը ճանչցուած չէ, չպիտի ընդունուին Սակարանին մէջ, առանց պաշտօնական արտօնութեան և առանց դրամատան մը երաշխաւորութեան։ Այս արգելքին հակառակ գործող Սակարանի վարչութեան անդամները պիտի պատժուին։

Սակարանի բոլոր միջնորդներէն ու մուպահաճներէն երաշխաւորագին մը պիտի պահանջուի, իրենց գործերուն սահմանին համաձայն։

Ասենցմէ և Սակարանին մէջ խաղացողներէն տարեկան տուրք մը պիտի գանձուի։

Պոլսոյ և գաւառներու բոլոր դրամատուններուն և ուրիշ հաստատութեանց տարեկան հաշիւներուն քննութեան պիտի մասնակցին նաև Սակարանին մէկ երկու ներկայացուցիչները։

ՕՍՄ. ՆԱԻԱՏՈՐՄԸ.— Զօր. Հիքմէթ փաշա, Անգլիա և Ամերիկա պիտի երթայ, նոյն տեղերու նաւարաններուն մէջ չլինուող օսմ. մարտանաւերուն աշխատութեանց հսկելու համար։

ՊՈՒԼԿԱՐԻԱ.— Ֆէրտինանտ իշխան թեթև ցրտառութենէ մը կը տառապի։ Իշխանը Սիթնաքօվօ կը գտնուի։ Դեռ ոչ է պատրաստութիւն չտեսնուիր իշխանը Սոֆիա փոխադրելու համար։

—Իշխանը 3000 ֆր. նուիրեց պուլկար կիներու ընկերակցութեան, որ հանգանակութիւն մը բացած է ռուս վիրաւորեալներուն համար։

—Պուլկարիայ և օտար տէրութեանց միջև կնքուած առեւտրական դաշնագիրներուն պայմանաժամերը աւարտած ըլլալով, նոր դաշնագիրներ պիտի կընքուին 2 տարուան համար։

ԵԳԻՊՏՈՍԻ Խիվը Փեար. 14ին այցելեց Եգիպտոսի Կայս. Բօմիսէր Կաղի Մուխթար փաշայի։

ՐՈՒՄԷԼԻԻ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ.— Ռումէլիի նահանգներուն համար ընտրուած նայիպները հրաման ստացան անմիջապէս մեկնիլ։

—Թուրք թերթերը կը գրեն թէ, օսմ. զօրքերը Բաղչբի Կուիլէքջովօ գիւղին մէջ երեւան հանած են պուլկար աւազակներէն պահուած զէնքեր։

—Կայս. Իրատէ մը հրամայեց պէտք եղած գումարը հոգալ, Մանասթիրի, Գոսովայի և Սելանիկի մէջ մէյմէկ տիպար-ազարակ հաստատելու համար։ Այդ առթիւ հրամաններ տրուեցան նոյն նահանգներուն։

ԿԱԼՈՒԱԾՆԵՐԸ.—Կայս. Իրատէի մը համաձայն, յանձնաժողով մը կազմուած էր կալուածներու գնման գործը կանոնաւորելու համար։ Տէֆթէրխանէի վարչութիւնը հրաման ստացաւ գործադրութեան դնել, կալուածագիրները ճշդելու և փոփոխելու մասին նոյն յանձնաժողովին պատրաստած հրահանգը։

ՊՈԼՍՈՅ Պարսից դեսպան իշխան Միրզա Բիզա խան, իր «Խաղաղութեան Տաղ»էն և ուրիշ գործերէն մէյմէկ օրինակ ղրկեր է Իզմիրցի ծանօթ փաստաբանագրող Գէորգ էֆ. Պուպլիի, որուն հետ Ն. Վսեմութիւնը շատ սիրալիր տեսակցութիւն մը ունեցած է, կը գրէ Իզմիրի մեր թղթակիցը, հոն այցելած պահուն։

ՀԻՃԱԶԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ.— Մենաշնորհը Հիճազի երկաթուղիին յատկացուած հանքերուն շահագործումը անմիջապէս սկսելու համար, հրաման տրուեցաւ քանի մը կուսակալութեանց, ուր կը գտնուին հանքերը։

ԳԵՐՄԱՆ ԴԵՍՊԱՆ Պ. Մարշալ որ Լorդի պահականաւով պատրաստ մը կատարած էր Մարմարայի մէջ, երէկ դարձաւ։

ՈՍՏԻԿԱՆ-ՋՕՐԱՑ քննիչ զօր. Տի Ճորճիս փաշա այցելեց իտալական արքայական վարժարանը։

ՄԻՍԻՆ ԳԻՆԸ կը բարձրանայ ոչխարի վաճառականներուն շահագիտութեանց պատճառով։ Զեռնհաս պաշտօնարանը արգիլելու համար այդ ընթացքը հրաման տուաւ նահանգները, առատ ոչխար ղրկել Պոլիս։

ՄԱՀ.—Պետական Խորհրդական Նաքի պէյ մեռաւ։

ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ.—Լէվանք Հերայ խմբագրականով մը ուշադրութեան կ'առնէ Պոլսոյ մէջ հանրային մատենադարանի մը պակասը։ Այդ մատենադարաններուն մէջ, կ'ըսէ, գիտական կարգով ժողովրդական գիրքեր կամ գիտութեան վերջին նորութիւններուն և գիւտերուն վրայ խօսող գործեր պէտք է դնել, և հանրութիւնը պիտի օգտուի անկէ, դաղափար պիտի առնէ, իր առեւտրական և ճարտարարուեստական գործերը զարգացընելու համար։ Մանաւանդ որ Թուրքիա իբր բնակա հարուստ և ճարտարագործութեան ենթակայ երկիր, կըրնայ աւելի լաւ կերպով շահագործուիլ գիտական վերջին նորութեանց համաձայն։ Սուլթան-Պայազիտի մէջ կայ արդէն այնքան ճոխ թանգարան մը, որ հնագիտական մեծ արժէք ունի։ կարելի չէր արդեօք անոր մասնաճիւղերը բանալ, գրական գրքերու քով դնելով մասնաւորաբար գիտական նոր երկեր։

ՆԱԻԱՄԱՏՈՅՑՆԵՐ.— Գատզիւղի, Մօտայի, Բալամշի, Ճատլ-Պօսթանի, Գումրդարուի և Մաքրիգիւղի նաւամատոյցները պիտի նորոգուին։

ՄԱԽՍՈՒՄԷԻ վարչութեան հաշիւներուն քննութեան ատեն տեսնուեցաւ որ պաշտօնեաներու Հանգստեան Մնտուկին և Դիւրութեանց Մնտուկին հաշիւները անկանոն են։ Այդ հաշիւները կարգի բերելու համար յանձնաժողով մը կազմուեցաւ։

ՆՈՒԱԶՈՒՐԴ.—Տուրքերու հաւաքիչներուն պէտք եղած 2200 հատ պայուսակներու չինութեան համար նուաստ զուրդ մը պիտի կատարուի ամսոյս 26ին։ Մասնակցիլ ուզողները պէտք է դիմեն Մալիէի Խորհուրդին, իրենց ներաշխաւորութեան դումարը մէկտեղ առած։

ԵՓՐԱՏԻ ողողմանց առաջքը առնելու համար ճարտարագէտ Մ. Շիւչօ Բարիզէն Պոլիս բերուելով նոյն տեղը պիտի ղրկուի։

ՄԽԱԽՈՏ.— Նիկոմիդիոյ գաւառին ծխախոտի բերքը այս տարի 4 միլիոն օխայի հասած է, մինչ նախորդ տարիները հազիւ 1½-2 միլիոն օխա էր։

ԹՈՒՂԹԻ ԳԻՆԵՐԸ այս օրերս յանկարծ 100ին 20 բարձրացան։ Պատճառը ռուսերէնաբուն պատերազմն է, որուն հետեւանքով թերթերը չափազանց կը սպառին Ամերիկայի մէջ, որով եւրոպայէ նորանոր գնումներ կ'ընեն։

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ՄԷՐՍԻՆԻ ՀՐԴԵՀԸ.— Իզմիրէն եկած տեղեկութեանց նայելով, Մէրսինի վերջին հրդեհին վնասները 15,000 ոսկիի կը բարձրանան։

ՁԵՂԾ ՊԱՇՏՕՆԵԱՑ.—Իզմիրի թերթերը կը գրեն թէ, Գասպպայի Հանր. Պարտքի վարչութեան արկղակալ Մուսթաֆա էֆ. 11,000 ղրշ.ի աւելի չորթելով փախեր է։

—Սելանիկի մաքսատան ներքին ապրանաց ճիւղին գնահատիչ պաշտօնեաներէն Ալի պէյ և Մէհմէտ էֆ. իրենց գեղծումներուն պատճառով պաշտօնակ եղան։

ԱԻԱՁԱԿ.— Կիւմիւշխանեցի Ահմէտ պէյ, որ կարգ մը ոճիրներ գործած և Տրապիզոնի թղթատարին վրայ յարձակած էր, ձերբակալուեցաւ Էլվէնէրիի մէջ, իր երկու ընկերներովը։ Ահմէտ պէյ վիրաւորուեցաւ ընդհարման միջոցին։

ՀՐԴԵՀ.— Անցած ուրբաթ օր, Իզմիրի մէջ այրեցաւ 5,575 մնտուկ քարիւղ պարունակող նաւ մը։ Հրդեհը տեւեց ամբողջ գիշերը։

Նոյն օրը տուն մը այրեցաւ Արաբ Մօքաքի մէջ։

ԳԻՇԵՐՈՒԱՆ ՀԵՌԱԳԻՐ

ՎԵՐՋԻՆ ԺԱՄ

Երէկ գիշեր ուշ ատեն հեռագրական գործակալութեանց կողմէ մեզի հաղորդուած են հետեւեալ հեռագիրները.—

ՆՈՐ ՌՄԲԱԿՈԾՈՒԹԻՒՆՆԵՐ

ԲԱՐԻԶ, 7 Մարտ. — Վլատիվոսթոքէ եկած հեռագիրներ կ'ըսեն թէ ռուսական նաւաբաժինը որ նոյն նաւահանգիստէն մեկնած էր 8 օրէ ի վեր, իր կարգին ռմբակոծեր է ճաբոնական նաւահանգիստ մը, մինչ ճաբոնցիք կը ռմբակոծէին Վլատիվոսթոքը։ Այս լուրին մասին հաստատութիւն և մանրամասնութիւն չկայ։

Վլատիվոսթոքէն կը հեռագրեն թէ ճաբոնական նաւաբաժին մը, որ 12 մարտանաւերէ կը բաղկանար, երէկ մինչև 8 վերսդ մօտեցաւ քաղաքին բերդերուն, և սկսաւ սաստիկ կրակ մը ընել քաղաքին վրայ, ուր ոչ է մնաս տեղի չունեցաւ։ Ռուս բերդերը չպատասխանեցին այս ռմբակոծութեան ճաբոն նաւաբաժնին հեռաւորութեան համար, որ ետ քաշուեցաւ առանց արդիւնքի ժամուան մը ռմբակոծութենէ ետք։

—Բօրթ-Արթուրէն կը հեռագրեն թէ Խաղաներու հզօր ջոկատ մը Եալուի հիւսիսակողմը գրաւեց ճաբոնի զինուորական կարեւոր մէկ կառախումբը։

6 Մարտ. — Վաշինկթընէ հեռագրուածին համաձայն, Արտաքին գործոց Նախարար Մր. Հէյ, կը հերքէ այն զրոյցը թէ, ամերիկացի զօրքեր Բօրէա հանուած են, Եալուի մօտ ոսկիի հանքեր շահագործող ազգայիները պաշտպանելու համար։

ԱՏԱՄՆԱԲՈՅԺ
Մ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
ՎԿԱՅԵԱԼ ՄԱՍՆԱԳԷՏ
ԲԵՐԱ, ՍՈՒԹԷՐԱՁԻ ՓՈՂՈՑ, ԹՒՒ 4
(ԹՈՂԳԱՏԼԵԱՆ ՍՐՃԱՐԱՆԻ ԴԻՄԱՑԻ ՓՈՂՈՑԻՆ ՄԷՋ)
ԱՄԷՆ ՕՐ ԺԱՄԸ 9ԷՆ 3 (Ը. Ե.)
Կիրակի օրերը ժամադրութեամբ

ՍԱԿԱՐԱՆ

ՂԱԼԱԹԻՈՅ ՍԱԿԱՐԱՆԸ

Փետրուար 23/7 Մարտ 1904

ՕՍՄ. ՄԻԱՑԵԱԼ	
Երէկ իրիկուն գոցուեցաւ	85.01
Ամէնէն բարձր գինը	85.11
» վար գինը	84.34
ՐՈՒՄԷԼԻԻ ԵՐԿԱԹՈՒՂԻ	
Երէկ իրիկուն գոցուեցաւ ֆր.	111.12
Երէկուան բարձր գինը	111.50
» վար »	110.87
Բարալի	504.
Բրէտի Ֆոնսիէ Էժիբսիէն	275.—
Պանք Նաս. Կրէս.	429.
Թրամվայի Բաժնեթուղթ	5.85
Բէյժի պարտատոմսագիր Ֆրանք	344.
Անատոլ. Երկ. բաժնեթ. Ա.Ո.	10.80
Օսմ. Ապահովագր. Ընկ. Լ. Օ.	4.60
ԴՐԱՄՆԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԸ	
Օսմ. ոսկին 100 ղշ.էն	ղշ. փր.
Մէճիտիէ արծաթ	108.15
Անգլիական ոսկի	110.02
Ֆրանսական ոսկի	87.16
Բրիմից	51.02
Նոր մէճիտիէ	104.35
Բօլ	90.10
Բուպլի թղթադրամ	8.62
Լոնտոն 3 ամիս	111.20
Բարիզ »	22.66¼

ԵՐԿՈՒ ՕՐՕՐՈՑՆԵՐԸ

ԶԷՊ

ԸՆՏԱՆԵԿԱՆ-ԸՆԿԵՐԱԿԱՆ ԿԵԱՆՔԷ

Հեղինակ — Թարգմանիչ
ԷՄԻԼ ՌՈՇՊՈՒՌ — ԳԷՈՐԳ ՍԻՄՔԷՃԵԱՆ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

ԿՈՅՐԵՆ ԱՂՋԿԸՆԸ

—Ինչ պարտականութիւն, գոչեց Պուսաէ զարմանքով։

—Նախ կը շնորհաւորեմ քեզ որ այդ չարաշուք միջավայրէն հեռանալու որոշում տուեր ես։ Ցեռոյ շնորհակալ եմ որ կրցեր ես արժանապէս պաշտպանել պաճուս այդ մոլորած Ռոպէնին առջեւ, որ չեմ գիտեր թէ ինչո՞ւ կ'ատէ զիս։

—Ընել է որ իմացար մեր այն օրուան բանակռիւը։

—Իմացա՛յ և հիացայ քաջասրտութեանդ վրայ։

—Իմ պարտքս միայն կատարեցի, Բիէ՛ռ, չեշտեց Պուսաէ բորբոքուն եռանդով մը։ Դեռ միտքէս չէ՛ ելած այն ազնիւ օժանդակութիւնը, որով անսուաղութենէ փրկեցիր զիս հիւանդութեանս տագնապալից օրերուն մէջ։

—Սիրելի՛ Պուսաէս, ըսաւ Բիէռ լրջութեամբ, եթէ կ'ուզես հաճոյք մը պատճառել ինծի, կը խնդրեմ որ անգամ մըն ալ յիշատակութիւնը չընես այդ չնչին գործին։ Ես իմ ընկերներս կը սիրեմ անձիս պէս, և չեմ կրնար հանդուրժել որ անոնք կարօտ ապրին։ Բայց միւսնոյն ատեն կը փափաքիմ որ թմբուկի ձայներով չի հռչակուին իմ անունս օգնութիւններս։

—Այդ պարագան չա՛տ աղէկ գիտեմ, սիրելի՛ս։ Հիմակ երջանիկ եմ որ գինեատան վերջին դէպքը զիս գաղտնի մոլութենէ մըն ալ փրկեց։ Դժբախտ մայրս ասկէ ետեւ ամէն իրիկուն զիս իր մօտը պիտի տեսնէ, և ասիկա պատճառ պիտի ըլլայ որ կարեւոր խնայողութիւններ ալ ընենք կամաց կամաց։

—Ապրի՛ս, ձայնեց Բիէռ իր ձեռքը կրկին Պուսաէի երկնցնելով, աշխարհի վրայ մայր մը ունենալէ աւելի մեծ հաճոյք չկայ։ Պէտք է որ երջանիկ ընես զայն, և անոր ծերութեան օրերուն մխիթարութիւնը ըլլաս։ Ռոպէն, առանց ուզելու, նախախնամական գործ մը կատարած եղաւ ուրեմն։

—Գո՛ւցէ։ Բայց ամէնէն մեծ բարիքը ա՛ն եղաւ որ մեր բանակռիւը գործնական ձեւ մը չառաւ։ Ռոպէն ձեռք վերցնելու չափ ալ յանդուգն գտնուեցաւ, բայց մեր ընկերները միջամտեցին անմիջապէս։

—Կը ցաւի՛մ, կը ցաւի՛մ որ, ըսաւ Բիէռ դառն հառաչանքով մը, երկու ընկերներու գժտուելուն պատճառ եղած եմ ակամայ։ Ռոպէն ուղածին չափ իր թոյնը թող դուրս տայ։ Ես միշտ ներողամիտ աչքով պիտի դիտեմ իր անմտութիւնները։ Այս ցաւալի դէպքը երէկ իմացայ քանի մը ընկերներէ, որոնք իրենց մէջ կը խօսակցէին։ Զեմ գիտեր տակաւին թէ ի՞նչ չարախօսութիւններ ըրած է ինձ նկատմամբ, և չեմ ալ ուզեր գիտնալ։ Ամէն մարդ իր ուզածի կերպովը կրնայ դատել զիս։ Մինակ, քու ինքնայորդոր միջամտութիւնդ է որ յուզեց զիս, և քեզի չնորհակալ ըլլալու համար սպասեցի հոս։ Ռոպէն և իրեն նմանները կրնան չսիրել զիս, բայց քեզի պէս ընկերներու սրբատակցութիւնը ամենամեծ հաճոյքով է որ կը դիտեմ միշտ։

Երկու բարեկամները իրարու ձեռք սեղմեցին նորէն, և բաժնուեցան։

Հետեւեալ օրը, կիրակի, Բիէռ շատ կանուխ եկաւ անկողնէն, և խնամոտ արդուզարդ մը ընելէ ետքը, կէս օրին Պլանչառի տունը գնաց։

Հէք երիտասարդը յուզումէն կը դողդողար։

Իր երեւակայութիւնը կը թռչտէր երազներու անսահման աշխարհին մէջ և իր սիրտը կը բաբախէր անսովոր անձկութեամբ մը։

Ծերունին և իր թոռը դեռ կը ճաշէին, երբ դրան զանգակը զարնուեցաւ։

—Ա՛ն է, մրմնջեց կայրը խնդութեան յայտարար չարժումով մը։

Լէոնդինի դէմքը վարդի կարմրութեամբ մը գունաւորուեցաւ մէկէն ի մէկ։

Իր կուսական անմեղ լանջքին տակ կռիւ մը տեղի կ'ունենար տարտամ զգացումներու, որոնց իմաստը դեռ նոր կը սկսէր ըմբռնել իր մատաղ ուղեղին մէջ։

Վերջապէս ոտքի ելաւ տեսակ մը գինովի տատանումով, դուռը բացաւ և երկու վախկոտ նայուածքներ ղրկեր խաչաձեւեցին։

Բիէռ այլեւս չէր տարակուսեր։

Իր երջանկութիւնը կրցած էր կարդալ Լէոնդինի աչքերուն մէջ, ուր անպատում երանութեան մը բոցը կը կայծկլտար։

Նորատի աղջիկը մանկական ամօթխածութեամբ մը Բիէռի կարկառեց իր ձեռքը, զոր երիտասարդը խանդակաթ դողովով մը շրթունքին տարաւ, այս առաջին համբոյրին գիւթական արբշռութենէն խելացնոր։

Աչեւոր ծերունին ուրախութիւնը երկու խօսեցեալներուն ցնծութենէն չատ աւելի էր։

—Եկէ՛ք, զաւակներս, եկէք, գոչեց վերջապէս ինք ալ ոտքի ելլելով, եկէք որ ճակատիդ համբուրեմ և օրհնեմ ձեզ։ Այս վայրկեանը ա՛ն երանելի վայրկեաններէն է, ուր երկու անբիծ սրտերու յաւիտենական միացման ուխտը կը կատարուի, և որոնք մեր կեանքին քաղցրագոյն վայելքներն են։ Երկուքդ ալ դժբախտ զոհերն էք ճակատագրին դժնի խաղերուն, և երկուքդ ալ այսօր կը մտնէք ժպտուն կեանքի մը սեմէն ներս։ Եկէ՛ք, սիրական զաւակներս, եկէ՛ք և այս տարաբախտ ա՛զգուրկն ալ մխիթարեցէք։

Բիէռ և Լէոնդին լռին արցունքներով ծերունի կայրին մօտեցան, և ծունր դրին անոր առջեւ։

Պլանչառ իր երիթացած ձեռքերը անոնց մազերուն վրայ հանգչեցուց, և ինքն ալ արտասուելով,

—Փա՛ռք քեզ, Աստուա՛ծ, գոչեց սրտագին ջերմեռանդութեամբ մը, այս օրհնեալ վայրկեանին ալ արժանի ըլլար զիս։ Գիշեր ու ցորեկ մտածմանս միակ առարկան այս անմեղ աղջիկն էր։ Ուրախ եմ որ այս դժնդակ հոգն ալ վերցաւ սրտէս։

Երկու երիտասարդները, իրենց ձեռքերը միացուցած, միշտ կը կենային լուռ ու անխօս։

—Խօսեցէ՛ք, զաւակներս, գոչեց ծերունին ոտքի հանելով զանոնք, ձեր ուրախութեան օրն է այսօր։ Խօսէ՛, Բիէռ, խօսէ՛, Լէոնդի՛ն։

—Պարո՛ն Պլանչառ, ըսաւ Բիէռ դողդղացող ձայնով մը, իրաւունք ունիք երբ կ'ըսէք թէ ուրախութեան օր մըն է այսօր մեզ համար։ Կ'երդնում որ կեանքս մէջ ասանկ քաղցր վայրկեան մը չէի ունեցած երբեք։ Նոր եռանդ մը, նոր կորով մը մտաւ կարծես սրտիս մէջ։ Ասկէ վերջը մէկ նպատակի միայն պիտի նուիրեմ ինքզինքս, ու այդ նպատակը պիտի ըլլայ երջանիկ ընել Լէոնդինը։

(Շարունակելի)

"ՄԱՆԶՈՒՄԻ" Ի ԵՐՈՊԱԿԱՆ ԹԵՐԹՈՆԸ

24 Փեբրուար 1904 43

ԼԷՖԹՈՂՈՅԹՆ ՈՂԻՐԸ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Ը.

Լանկլատ բան մը չէր ըսեր և վանդակորմին եռուէն կը չարունակէր դիտել Սօլէյլ-Բուշանը, որ կը զարմանար թէ ինչո՞ւ Թիապարաը չէր հայոյեր, չէր նախատեր. կը վախնար որ ան ուժգին հարուած մը պիտի տար իրեն, և այլայլած, ինքզինքին կը հարցնէր թէ, եթէ վանդակորմը մէկէն ի մէկ իյնար և Լանկլատ ազատ մնար, ի՞նչ պիտի ընէր...

—Ինչ այդչափ կը վախնա՞ս, ըսաւ Թիապարաը անուշ ձայնով մը։

—Պահ, պատասխանեց Սօլէյլ-Բուշան, ատոր իրաւունք չունի՞մ. այնքան խիստ վարուած ես որ։

—Ատիկա իմ ձեռքս չէր. այնքան զրգռուած, նախանձոտ և վայրագ էի որ... քանի որ կը սիրէի քեզի։

—Այո, դիտեմ այդ խօսքը. երբ դուք, երիկ-մարդիկդ, կնոջ մը կ'ըսէք «կը սիրեմ քեզի», ա՛լ կը կարծէք որ ամէն բան ըսած, ամէն բան բրած էք։ Ա՛լ զայն կը նախատէք, զայն կը մարտիրոսացնէք, և ասանք բոլորը սիրոյ ապացոյցներ—կը նկատէք։ Օ՜հ, Աստուծոյ համար, քիչ մը պակա՛ս սիրեցէք։ Ինչ ընենք սէր մը որ մեզի չարչարանքներու կը տանի։

—Այսպէս, ուրեմն ինձի հետ թշնամո՞ւ եղար։

—Շատ թշնամ, քանի որ կը հարցընես։ չեմ վախնար զայն խոստովանելու։ Իրաւ ալ առաջին անգամն է որ քեզի հետ կրնամ խօսիլ առանց դողալու։

—Այսէ՛ ուրեմն, բաց սիրտդ, մտիկ կ'ընեմ, ըսաւ միւս քաղցր։

Սօլէյլ-Բուշանի տեղ եթէ ուրիշ կին մը ըլլար, այդչափ քաղցրութենէն պիտի յուզուէր. իրաւ ալ սրտագրաւ բան մը կար այս կորովի մարդուն ընթացքին մէջ։ Բայց Սթէֆանիի զգացումները այնքան նրբացած չէին, մանաւանդ որ սոսկալի առելութիւն մը ունէր այդ մարդուն դէմ, որմէ վրէժ լուծել կ'ուզէր։

Սիրտը բացաւ, ինչպէս ուզած էր Լանկլատ, ցոյց տուաւ վէրքերը, տառապանքները զորս կրած էր անոր ձեռքէն. ազատօրէն յայտնեց, Թիապարտին դարձուց այն ամէն նախատինքները, որոնց առարկայ եղած էր 5 տարիի վեր։ Եւ կինը փոխանակ հարուածներու, զայն նախատեց, անարգեց։ Կատարեալ և կատաղի ըմբոստացում մը էր եղածը։ Վրէժխնդիր կինը իր անզգութիւնը, իր ժառը կը թափէր։

Լանկլատ զայն մտիկ ըրաւ առանց ընդմիջելու և երբ վերջացաւ այդ երկարատեւ բողոքը, միայն հարցուց.

—Է հիմա ալ չե՞ս սիրեր ինձի։

—Երբեք չեմ սիրած քեզի, պօռաց կինը, վախցած եմ միայն. ահա՛ ամէնքը։

Թիապարաը գլուխը խոնարհեցուց և վայրկեան մը ետ յարեց.

—Եթէ բանտէն, եթէ Թիապարտութենէ ազատիմ նորէն չպի՞տի առնես ինձի։

—Երբե՛ք, երբեք, չեմ յուսար. օ՜ն վերջացած է ալ, ա՛լ չեմ կրնար նախկին կեանքս ապրիլ։ Կ'ուզեմ օգտուիլ գեղեցկութեանս և երիտասարդութեանս մնացորդներէն. դեռ գոհացնելիք քմահաճոյքներ ունիմ։ Ազատ ըլլալ կ'ուզեմ վերջապէ՛ս։

Իւրաքանչիւր բառ Լանկլատի սիրտն կը զարնէր։ Միայն պատասխանեց.

—Ըսելիք չատ բաներ ունիմ, բայց խօսիլ չեմ գիտեր։

—Մինակ զարնե՛լ գիտես դուն։

—Օհ, տառապի՛լ ալ գիտեմ...

Տժգունած էր։ Սթէֆանի անոր նայեցաւ, վախցաւ և ետ քաշուեցաւ։

—Հապա եթէ դարձեալ վերադառնամ, հարցուց Լանկլատ միշտ քաղցր։

—Խօսքէս չպիտի շեղիմ, ինձի վերջին անգա՛մ է որ կը տեսնես...

—Բանի մը օրէն դուն պիտի արձակուիս և ես բանտ պիտի մնամ։ Արտօնութիւն չպիտի խնդրես վայրկեան մը ինձի հետ անցընելու համար...

—Սրբե՛ք...

—Բայց քեզի համար է որ գործեցի իմ բոլոր ոճիրները. եթէ դուն չըլլայիր, քեզի չսիրէի աքսոր չպիտի երթայի ու չպիտի դառնայի։

—Ինձի սիրել պէտք չէ՛. ատանկ բան մը բնաւ չեմ ուզած ես քենէ. ընդհակառակը։

—Եւ եթէ այս անգամ աքսոր ղրկելնուն տեղ մահուան դատապարտեն ինձի ան միւսին համար զոր սպաննեցի և որ քու սիրահարդ էր... չպիտի՞ դաս վերջին մնաս բարով մը ըսելու ինձի... չարունակեց Թիապարաը միշտ անուշ չեղտով մը։

—Ո՛չ։

—Թշուառակա՛ն. գոչեց յանկարծ Լանկլատ։

Երկու ձեռքերովը բռնեց վանդակորմը, և փորձեց խորտակել։ Զայնը ղեցաւ։ Այն ատեն փորձեց զայն վեր վերցնել ծունկերովը, ոտքերովը և ակռաներովը։ Վարի աղաղակներ կ'արձակէր, աչքերը արիւնով լեցուած էին և բերանը կը փրփրէր։

Սթէֆանի դէմքին յանկարծական կատաղութիւնը տեսնելով մինչեւ անդիի պատը ետ քաշուեցաւ։ Բայց տեսնելով որ ան իր բոլոր առապելական ուժովը մէկ թելը անգամ չէր կրցած կարել, մօտեցաւ դարձեալ և ժպտելով չարունակեց.

—Ախ, որչա՛փ հաճոյքով բզիք բզիք պիտի ընէիր ինձի, ի՞նչ անգթութեամբ պիտի սպաննէիր ինձի... չէ՞։ Բայց ես քենէ հեռու եմ. ազատ քու հարուածներէդ։ Ինձի բան մը չես կրնար ընել. ա՛լ քու գերիդ, քու շունդ չե՛մ։ Օ՜ն, ինքզինքդ ատանկ մի՛ յոգնեցներ, հոգի՛ս։ Կը տեսնես որ չես յաջողիր, յաղթուա՛ծ ես։

Թարգմ.

ՅԱԿՈԲ ՏԷՐ-ՅԱԿՈԲԵԱՆ

(Շարունակելի)

ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ
ԿԱՐԵՒՈՐ ԱԶԳ
Antrèassian et Meiser
Krauser Strasse, 61
Berlin

Վերոյիշեալ ընկերական անուան տակ առևտրական նոր տուն մը հաստատած ըլլալով ի Պերլին. պատիւ ունինք ազդարարել պատուաւոր հասարակութեան, որ ներածութեան և արտածութեան վերաբերեալ ամէն տեսակ առևտրական նիւթերու և վաճառքներու յանձնարարութիւններ պիտի ընդունինք, ինչպէս նաև խնամքով պիտի հաղորդենք՝ Դերմանական ճարտարարուեստի վերաբերեալ ամէն տեսակ տեղեկութիւններ, մեզի դիմողներուն։

Մեր նորաստատ վաճառականական տունը՝ ի Համբուրգ մանաւանդ մը ունենալով՝ և մանաւանդ գերմանական ամէն տեսակ ճարտարարուեստի գործարանատէրերու հետ լաւագոյն յարաբերութեան մէջ ըլլալով՝ մանաւանդ պէս Արեւելքի յաճախորդներուն մեծ ծառայութիւններ մատուցանել կը յուսայ, անոնց իրական և կարեւոր առևտրական մեկ պէտքին գոհացում տալով։

Փափաքողները պարտին դիմել վերոյիշեալ հասցէին։ 1—8

ՕՍԼՕ ՄԻԹՏԱԼ, ՓԱՐԻԶ 1900



ԱՐԵՒԵԼԵԱՆ-ՓԱՐՄԷԼ ԸՆԿ.

ԱՆԱՐԱՏ ԳԻՆԻՆԵՐ ԵՒ ՔՕՆԵԱՔՆԵՐ

ՌԻՇՕՆ-ԼԸ-ՍԻՕՆԻ (Պաղեստին) մեծ մառանցներէն

ԱՄԷՆ ՏԵՂ ԿԸ ԾԱԽՈՒԻ. — ԳՐԱՍԵՆԵԱԿ ԵՒ ՄՔԵՐԱՆՈՑ

Ղալաթիոյ Քարափը, Սիրէ Ֆրանսէզ, թիւ 145—147

Բարիզի բժշկ. կաճառին բրօֆէսէօր Ժ. ԲՈՒՇԷԻ
Պոռտոյի գիտական կաճառէն Բրօֆ. ԿԱՅՕՆԻ
Համբուրկի քաղաքապետութեան քիմիագէտ Ս. Է-ՆՕՖԻ և այլ նշանաւոր գիտուններու վկայութեամբ,

ՄԵՐ ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐՆ ԵՆ

ԲՆԱԿԱՆ, ՕԳՏԱԿԱՐ ԵՒ ԴԱՐՄԱՆՈՂ

ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ ԸՆԵԼ
ՎԱՃԱՌԱՆԻՇԻՆ

ՎԱՃԱՌԱՆԻՇ

ՏԱՎԱ ՎԷՐԻԼԻ
Մեքիքպը Հուգուզը Շահանշահին մեհզուն
ՀԻՒՍԷԻՆ ՀԻՒՍՆԻ ՎԷ ՇԷՐԻՖԻ ՊԵԱԶԻՄ

Ահապը մէսալինէ պիր սուհուէթը ֆէվգէլատէ օմմագ իւզրէ պու քիրէ քիւրատ իթմիշ օլաուգլարը Զարուի քէպիրտէ Գալաթագիրլար ծատէսինատ Սօրդուճճը խանընտա 21 Ն։ Եազըլանէտէ ճէնէթը հուգուգիյէ վէ չէրիեէ վէ թիճարիյէ վէ ճէգարիյէ միթէալիք հէրնէվ տէալի պիր իճրէթի մէօթէալէ վէ սիրաթը միմբինէ իլէ թէսվիյէ վէ հէր տիւրլիւ միսիթէտիյաթ վէ մուգավէլաթը թանզիմ վէ թահրիր իսէճէքլէրինի իլան իտէրլէր։

Տէրասատէթ սիւարի վէ բիյատէ քօլիս գօմիսէր վէ էֆիրաը իլիւն 320 սէնէսի Մարաը իպթիտասընտան սէնէի մէրգումի նիհայէթինէ գատար պիր սէնէ զարֆընտա իպթիդա իսէն էլպիսէ վէ գաբօթ մէվգբի միւնագասայա գօնուլմագ վէ թարիխը իլանտան իթիպարէն պիր հաֆթա սօնրա իհալէի գաթիլէսինին իճրասը մուգաբրէր պուլունմուշ օլաուղընտան թալիպ օլանլարըն բէյ ագչէլէրինի միսթահսիլէն միւտէթը մէգբիւրէ զարֆընտա հէր կիւն սաաթ 7էն 11է գաատ Զապթիյէ նէզարէթը ճէլիլէսի իտարէ գօմիսիօնընա միւրաճաաթ էյլէմէլէրի իլան օլունուր։
22 Շուպաթ 319

ՏՕՔԹ. ԻԶԶԷԹ ՔԵԱՄԻԼ
ԷՄՐԱԶԸ ՃԻԼՏԻՃԷ ՎԷ ԷՖԷՐԷՆՃԻՃԷ
ՄԻԻԹԷԽԱՍՍԸԸ

Թապիպը մուամիլէյհ եաչտան հասբլ օլան վէ չիրքին պիր մանզարէ իրայէ իսէն քիրբիլէրի վէ հիչ պիր չէյէ մէպնի օլմայան սաչ սէօքիլմէսինի սաչլարըն բէկնինէ պիր թէֆիկէ հասբլ իթմէքքինին ազ զէմմանտան թէտավի իտէր, վէ եէնի վէ էսկի պէյ սօղուգլուղունը ապա իղարրապ հասբլ իթմէքքինին սօն ուսուլ իլէ թէտավի իտէր վէ ֆրէնկի եարէ վէ իլլէրինին ազ օէմմանտան թէտավի իտէր։

Բազար վէ ճումասատան մասատա հէր կիւն սաաթ օն պուչուգդատան սօնրա Շահզատէ գարարգօրա ճիվարընտա Լէֆթիէր էֆ Նին էճզասանէսինտէ, վէ 7ատէն 8է գաատ Սուլթան Ամմէտտէ Պէյէմիրէ պաղչէսի գարյուսընտան Ճօրճի էֆէնին էճզասանէսինտէ պուլունուր։

ԶՈՒՏ ԱՆԳԼԻԱԿԱՆ
ԱՍՈՒԵԼԵՒԻ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Մեծ մթերանոց զուտ Անգլիական և Սկովտական կարեւոր գործարաններէ արտադրուած ամէն տեսակ ասուեղէնի, չուխա, քալմիր, չատաղ, ֆասօնէ և ուրիշ ամէն կարգի կերպասներ՝ ամէն եղանակի ու ճաշակի յարմար։ Կը ծախուի մեծաքանակ և փոքրաքանակ։ Մանաւոր զեղչ Պոլսոյ և գաւառներու համար։ Դիմել Կ. Պոլիս Հաճօրոյ խան, թիւ 31։

ՏՕՔԹ. Ն. ԹԻԼԵԱՆ
Իր յաճախորդներուն դիւրութեանը համար ամէն օր կը գտնուի Պալչէ Գաբու Գիւլիւքեան Դեղարանը, կէս օրէն մինչեւ 2 (Ը. Ե.)։ Առտուները մինչեւ կէս օր Մաքրիգիւղ, ըստ առաջնոյն։
6—30

Տեր եւ Տնօրէն
ԳՈՒՀԱՆՆԷՍ Ֆ. ԴԱՇՏԷՐԵԱՆ

ԳԱԹՐԱՆ ՀԱԳԳԸ ԷՔՐԷՄ

Կէօյիւս նէզլէէրիյէ միղաճ, էօքսիւրիւքլէր վէ նէֆէս տարլըղընա գարշը վէ եէնի պաշլամըշ վէրէմին թէտավիսինտէ թէէսիրանը չիֆապախշոսը հասէպիյէ մէմէքէթիմիզ սէրաթէտան աթրպպի հազիգէսինին էքսէրիա թագտիր վէ թանսինինի վէ մէճլիսը թրպպիէ վէ Սրհնիէէ ուսմանէսինին թաստիգինի իհրազ էյլէմիշ տիր։

Ուսմամ տէրօ վէ էճզահանէլէրտէ պուլունուր։ Թաղրատան սիբարը վուգուրնտա եէնի Ճամիի չէրիի մէյտանվէնլէրի գարյուսընտա Բեազիմ պէյին էճզա տէքօսընա միւրաճաաթ օլունմալը տրր
39—80

ՏՈՔԹ. Գ. ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ
ԲԱՐԻԶԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԷՆ ՎԿԱՅՈՒԱԾ
Մասնագէտ՝ զղային եւ ստամոքսի հիւանդութեանց

Երկար տարիներ Բարիզի հիւանդանոցներու մէջ վերոյիշեալ հիւանդութիւնները ուսումնասիրելով՝ աշխարհահռչակ Մալբէթրիէր հիւանդանոցին մէջ ալ կարեւոր պաշտօններ վարած և նշանաւոր Բրօֆ. Ռէյմոնի ու Մաթիէսի քլինիքներու մէջ կատարուած աշխատութեանց մասնակցած ըլլալով՝ վերջերս հաստատուած է Բերա, Մեծ փողոց Ագա Ճամիի մօտ թիւ 124 դարմանատունը, ուր ամենավերջին գրութեամբ կատարելագործեալ գործիներու միջոցաւ կը դարմանէ իրեն դիմող հիւանդները ամէն օր կէս օրէ վերջ ժամը 1էն մինչեւ 4։
17—24

ՏՕՔԹԷՕՐ
ՎԱԼԱՆԹԷՆ ՆԱԼԲԱՍ
Վկայուած Բարիզի Բժշկ. Կաճառէն
ԿՆԱԽՏԱԲՈՅԺ — ՍԱՆԿԱԲԱՐՁ

Մասնագէտ թոքային, ստամոքսային, լեարդի, աղիքի հիւանդութեանց, ինչպէս նաև գաղղիական և ջղային ախտերու։ Հիւանդ կ'ընդունի ամէն օր առտուընէ մինչեւ կէս օր Սիրքէճի «Թուրքիա» դեղարանը, և կէս օրէ ետք, իր մասնաւոր դարմանատան մէջ Բերա, թիւ 1, Քիւչիւք-Բարմաք-Դաբու փողոց։

ԻՐԷՔԼԻ ԳՈՒՄԱՇ ՄԱՂԱԶԱՍԸ
Պէյ Օղլունցա Տօղրու եօյտա, Սուրբ Անթոնան Հիլիսէսի եանընտա 375
ԾԱՆՆ ԳՈՐԾՈՒԱՆ
[ԲԱՐԻ ԼՕՆՏՐԸ]

Ինչպէս մաղազատա հէր նէվ իրէքլի մօտա գումաշլար սաթիլըր։ Կէրէք էհվէնիյէթէվ վէ կէրէք մալլէրին խալըղընը, թէյրիճ պուլուրլան բաղպէթլու միւշթէրիլէրիմիզ պիրինճի տէֆատա կէօրիպ մէհմուն օլաճագլար տրր։

ԱՐԱՄ ԳԱՐԱԳԱՇԵԱՆ
Ա.ՏԱՄՆԱՐՈՒԾ
Պոլիս, Պանչէ Գաբու, Պին Պիր Զէքճի դիմաց
ԱՐԱՄ ԳԱՐԱԳԱՇԵԱՆ ամէն առաւօտ կանուխ կը գտնուի Սկիւտար, Իսճատիյէ, Տօղրամաճը փողոց իր բնակարանը։ Ամէն օր 5—11 դիմել Պոլիս, Պանչէ Գաբու, Պին-Պիր-Զէչիտին դիմաց։
Կիրակի օրերը ժամադրութեամբ

ԶԱՐԴԱՐԱՆՔ ՀԱՐՍԻ ՄՈՄԵՐՈՒ
ՏԻԿԻՆ ՀԻՒՍԷԻՆՃԵԱՆ
ՎԱՃԱՌԱՏՈՒՆ
Կ. Պոլիս, Զագմագճըլար Եօղուշ, Մեծ Նոր խանի մէջ, վարի յարկ, թիւ 47
ՆԱԽԿԻՆ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ
ՄԵՆԵՐՈՊ ՀԻՒՍԷԻՆՃԵԱՆԻ

ՀԱՐՍԱՆԵԱՑ ՄՈՄԵՐՈՒ փառաւոր զարդարումներովը ՀԱՄԲԱՒԻՈՐ եղած սոյն վաճառատան մէջ պատրաստ կը գտնուին ամէն տեսակ մետաքսերիզ, լէմոն ծաղիկ, կրլանդ, զողաք, ձեռնոց, անտուկ, արծաթապատ ոտքէ և մկրատութեան հագուստ։

Անգամ մը կ'արժէ այցելել սոյն վաճառատունը, տեսնելու համար ապրանաց տեսակի հոխութիւնն ու աղնուութիւնը, և չատ մը ՖԱՆԹԷԶԻ ձեւեր մոմի կապուածներու որ ամէնէն գժուարահաճն իսկ կրնայ գոհացնել։

Մանաւոր յանձնարարութիւնք կը կատարուին խնամքով և ճշդապահութեամբ։

ՄԻ՛ ԽԱԲՈՒԻՐ ՈՒՐԻՇ ՏԵՂ ՄԱՄՆԱՃԻՒՂ ՉՈՒՆԻ

Ը՞ԻՆԴՐՕՆ
ԵԱՆԿԸՆԱ ԳՍՐԾԸ ՎԷ ԷՕՍՐ ԻՂՈՒՆ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԻԱՍԸ
1828 Վէ 1829ՏԱ ԹԷԼՍՍԻՍ ԻՏԻԼՄԻԾ
Բարիսէ Բլան Վանտոմատ, 9 Նօմէրօլու սաիրէի խուսուսի։

ՀԱՐԻՒՐ ՇԻՐԳԷՐԻՊ

Սէրմաէէ վէ իսթիհսաթ 119,000,000 ֆր.
1902ին մագսուլաթը 24,000,000 »
Էօսէկէն գիհան 279,000.000 »
Սիկորթայը խանէլէրին դղսմէթի 21,500,000 »

ԷՕՄԻՐ ՇԻՐԳԷՐԻՊ

Սէրմաէէ վէ իսթիհսաթ 158,000,000 ֆր.
1900 մագսուլաթը 12,000,000 »
Էօսէկէն գիհան 129,000,000 »
Սիկորթայը էօմիւր 272,000,000 »

ՊՈՒՇԵՐԲԷԹ դաեէթ միւսթոր չէրտիթ իլէ Թիւրքիատա սիկուրթա գայա իսէր
ԷՕՄԻՐԻՐ ՍԻԿՈՒՐԹԱՍԸ տախի միւսթէլիֆ սուրէթատ վէ խուսուսի էնվէն։
ֆիհեաթլա էօմիւր սիկուրթա իսէր։
ՇԻՐԳԷՐԻՊԻՆ ՊԱՆԴԱՍԸ [illegible] Սթանպոլ Ամանաք տախի
Սթանպոլատա Սուլ[illegible] Օղլու բաստրճընտա տրր։

ՍԻՆԿԷՐ
ՀԱՃԹԱՑԹԻՋ ԿԱՑՈՒԵՐԱԿԱՆ ՓԱՒԱՏԱՆ
THE SINGER MANIFACTURING Co.

ՍԻՆԿԷՐԻ կարի մեքենաները զուտ անպէ. պողպատէ շինուած ըլլալով, իրենց տակաւնութեամբ այնքան գնահատեն որ աշխարհս ամէն կողմը տարածուած են, և բոլոր ընտանիքները, դերձակներն ու կօշկակարներն լոկ Սինկէրի մեքենայ սկսած են գործածել։ Սինկէր ընկերութիւնը ցարդ 400է աւելի պատոյ վկայական և շքադրամ ստացած է բոլոր ցուցահանդէսներէն։

Մասնաճիւղեր՝ բովանդակ Թուրքիոյ մէջ։

Սինկէրի մեքենաները կը ծախուին միմիայն ՍԻՆԿԷՐ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ վաճառատուններուն մէջ։

ԲԵՐԱ՝ 1. Մեծ փողոց, Պօն Մարշէի դիմաց թիւ 343 և 343 կրկին։ 2. Մեծ փողոց, Կալաթա Սէրայի դիմաց։

ԿԱԼԱԹԱ՝ 1. Սինկէր խան, Թիւնէլին եառեւ։ 2. Թրամվէյի կայարանին դիմաց։

ՊՈԼԻՍ՝ 1. Սուլթան Համամ թիւ 2։ 2. Սուլթան Գայազիտ, Թրամվիյամ կայարանին դիմաց թիւ 13։

ՍԿԻՒՏԱՐ՝ Չարշը պոյը թիւ 120։

ԴԱՍԵՐԸ ԵՒ ՆՈՐՈՂՈՒԹԻՒՆՔ ԶԻՐ

Սինկէր Ընկերութեան կեդր. վարչատեղին կը գտնուի, Բերա, Մեծ փողոց թիւ 343 և 343 կրկին, Սարգիս աղայ Տիւզ Օղլուի տունը։

Հեղծերէն զգուշանալու համար վերի նշան նանուշադրութիւն ընելու է։

ԱՐԴՈՒԶԱՐԴԻ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ
ԳՐԻԳՈՐ ՄԱԶՄԱՆԵԱՆ

Այն ամէն փափկաճաշակ և չէք տիկինները և օրիորդները, որոնք կը փափաքին ճաշակի յարմար և վերջին ոճրաձեւութիւններուն համաձայն կոնիթիներ, պուռնէլ, տանթէլ, ժապաւէն, սեղմիրան, հովանոց, գուլպայ և առանձին կարգ ֆապրիֆներու հոտեղէններ և ուրիշ ամէն տեսակ նորաձեւութեան նիւթեր դնել, ԱՆՄՐՑԵԼԻ ԱԾԱՆ ԳԻՆԵՐՈՎ, պէտք է դիմեն՝
Մեծ Շուկայ, Գալիսմճիլար, թիւ 56
ԿԻՒԼԻՍԹԱՆ ՎԱՃԱՌԱՏՈՒՆԸ

ԼԱ ՔՕՆՖԻԱՆՍ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄԵԾ ԱՆԱՆՈՒՆ ԸՆԿ.
ՀՐԴԵՀԻ ԵՒ ԿԵԱՆՔԻ ԴԷՄ
ՀԱՍՏԱՏՈՒԱԾ 1844ԻՆ

ՀՐԴԵՀԻ ԾԻԻՂ

Երաշխ. դրամագլուխ	56,000,000 Ֆրանկ
Մինչեւ 1901ի վերջը վճարուած վնաս	101,720.000 »

ԿԵԱՆՔԻ ԾԻԻՂ

Երաշխ. Դրամագլուխ	36,000,000 Ֆրանկ
Մինչեւ 1901ի վերջը վճարուած վնաս	25,000,000 »
Ապահովագրուած գումար	321,000,000 »

Ընդհանուր ծովային ապահովագրութիւն հիմնեալ 1818ին

ԼԱ ՔՕՆՖԻԱՆՍ, կը գտնուի Ֆրանսայի կառավարութեան և չորս տասնեակ ժողովներու քննիչներու տակ։

Այս վաղնչի ընկերութիւնը գրեթէ ամէնէն մեծ վարկը կը վայելէ ամէն կողմ, որուն գործառնութեանց և վճարելիութեան վրայ գաղափար մը տալուն համար հոս թուենք մէկ քանին այն հանրածանօթ մեծ հաստատութիւններէն, որոնք ապահովագրուած են ԼԱ ՔՕՆՖԻԱՆՍԻ։

Ֆրանսայի նաւահանգիստներու և գաւառներու կարգ մը պաշտօնատուներ գտա, Բարիզի՝ Օրէյա, Վասվիլ, Նաւվրէ, Ամպիկիւ, Ֆոլի-տրամբիք և այլ բազմաթիւ թատրոններ։

Պոն Մարշէն, Լուվրի վաճառատունները, Բիկմարիոնը, Բրէնթանի, Պոնմարսէի, ՕՔել տը Վիլի և Սամարիթէնի մեծ վաճառատոցները։

Պանք տը Ֆրանսի մասնաճիւղերը, Գրէսի Ֆոնսիէն, Գրէսի Լիոնի ֆրանս. մետաղներու, քիմիական արտադրութեանց ընկերութիւնները, Ֆրանսայի կեդր. Դեղարանը, Լուսաւոր հանքերը, կենդանաբանական պարտէզը և այլն։

* * *

Այս պերճախօս թուումներէն ետք, ա՛լ աւելորդ է խօսիլ այս ընկերութեան վրայ, որ, ինչպէս ըսինք, ամենամեծ վարկ մը կը վայելէ ամէն կողմ։

ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԴՐԱՄԱՏՈՒՆՆ Է ՔՕՆԷՏԻ ԼԻՈՆԷՆ
ԼԱ ՔՕՆՖԻԱՆՍԻ Պոլսոյ կողմի գործակալութիւն
Պոլիս, Մահմուտ Փաշա, Պէօյիւք Երլտզ խան, թիւ 14,
ԳԱՐԵՆԻԿ ԱՃԱՌԵԱՆ
Որ միանգամայն Պոլսոյ կողմի գործակալն է COMPAGNIE D'ASSURANCE GÉNERAL MARITIME (Ընդհ. ծովային ապահովագրական) Ընկերութեան։
Ամերամասն ամէն տեղեկութիւն հաճութեամբ կը տրուի բոլոր դիմողներուն։

ԼՈՅՍ-ՔԱՖԷ
Գիտնալու համար թէ Աստուած ինչո՞ւ մարդ եղած է, Յունուար 6ի «Լոյս»ին մէջ վասն վարդապետի կողմէ յատկապէս հրատարակուած Լոյս-Քարոզը կարդացէք։
Գին 5 ՂՐՈՒՇ

ՏՕՔԹՈՐ ՃԷԼԱԼԵԱՆ
ՀԱՆՐԱԾԱՆՕԹ ՄԱՍՆԱԳԷՏ
ԳԱՂԱՂԻԱԿԱՆ, ՄՐԹԱՅԻՆ ԵՒ ԾՆՆԴԱՄՈՂԱՅԻՆ ԱՆՏԵՍՈՒԹ
ԲԵՐԱ, Մեծ Փողոցի ուղղութեան վրայ, Միսք փողոց թիւ 4 ԱՄԷՆ ՕՐ